


Ա Խ Ո Յ

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Ե Ր Գ Ե Ր Ե Ն ։ Բ Ե Լ Ո Ւ Ր Ե Կ Ե Ն ։ Դ Ր Ե Վ Ե Շ Ե Ն ։
Ե Ւ ։ Բ Ե Լ Ո Ւ Ր Ե Ն ։


Զ Ո Ր Ո Ր Ե Տ Ա Ր Ե
Ը Ջ Ա Ն Մ Ւ Ծ Մ Ե Ր Ե Ց



Յ Ե Ր Ո Ւ Շ Ե Ր Ե Մ

Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ի Մ Մ Բ Ո Ջ Յ Ա Կ Ո Վ Ե Ա Ն Ց

1869



Ա Յ Ս Ա Գ Ի Բ

ՀԱՅՈՒԹ ՏՎԵՐ
Թիւ 11.

ՆՈՅԵՄԲԵՐ 30.
1869.

Ա Յ Գ Ա Յ Ի Ն , Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Ե Ւ Գ Ր Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

ՑՈՐԴՈՐ Ա Զ Գ Ա Ս Ի Ր Ո Ւ Թ Ե Ա Ն

Ա յ ս ժամանակ շատ գրիշներուն իւթ եղած է այս խօսքը, մանաւանդ վերջին ժամանակներու և մէջ գրեթէ միշտ կը լսուի այս բառերը Այդ եւ Վագանիան թիւն, Հայրենիք և Հոյքեանուրիութիւն, յիրաւի շատ մարդիկ կ'արծուանեն այս բառերը, շատերը կը գրին և կը ճառեն այս բառերուն վրայ և շատերն ալ գրիշնեն և թօսեցը ուն գործելու նշանակութիւն ասդմի մոնօքուան ցիծութեան աղաղակներով թեթէւ ամիսներու աչքեր կը լսնցունեն; մասկայն երբ առանց այս բառերուն և գրուածներուն և գուռում գուռ չունենական զօրութիւնն այս բառերու խոհեմուն անձնական զօրութիւնն աշխատակութեան խոհեմութիւնը քըննադատենց եղին գրուածները և անոնց համեմատ գործ սրբազնութեան պատճենի որ մեր գոյն

ծերն տակաւին շնոր հեռի կը գըտնուին մեր գրուածով և զգացմանց համապատասխանելու : Վ ասն զի Ֆրէմոնիս ազգասիրութիւն, կը նշանակէ ճշմարիտ անձնու իրութիւն, գդալազգին ցաւ երբ, մորմարիլ ազգին տառապակութեան վրայ, և կարեկցիլ ազգին թշուառութեան ոչ ինչ չը խնայել անոր բարելաւութեան համար + Ու կայն յմբազգաբար շատ քիչ կը գըտնուին այսօր այն սիրուզ կրող ազգաւուներ և ազգին իրական ցաւերը ընկացող և նոյն ցաւերը իրենց համացրող հայրապետական ակներ, այն շատ քիչ կը գոնուին կ'ըսեմ ճշմարիտ հայրենաւուներ և ազգին բարելաւութեան ահմերնին նու իրակարիաներ : Իստ պրում Հայութիւնն անքիաց վիճակիւ, անոր սոյն իսաղափութեան : գարուս

Աւ ջանդամ ունեցած տարրում կացու-
թիւնը, բարյակիան հիւանդութիւնի ըլ-
ումանց կրած թշուառութիւնները,
հարստահարութիւնները, կեղեքում
ները, պատույ և ընչից բռնաբարու-
թիւնը, և այս ողջոմ ազգեակց անդար-
ման մնալը կ'ապացուցանեն որ մենք
չենք այնպէս ինչպէս որ կ'ու զեղութ ըլլումը

Ունէ, ով Հայեր, աղդասիրութիւնը և այսպէս չըլլար և հայրենասիրութիւններելի չէ այս վիճակը. ըստծիս ձմշար տութիւնը ապացուցանելու համար, քիչ շատ աղդային պատութիւննեան աեւ զեկութիւնն ունեցողներ թող ակնարկ մը ձգեն հայկական մատենագրութեց վկայ և ուշադրութեամբ նկատեն մեր ծխարիս Հայ և Հայասէր հարց գործերը, և ազգին ճշմարիս ցաւերը լզգ գացող զաւակաց դիւցազնութիւնները. թող համեմատեն անոնց աղդա շնէ արաբքները մեր ներկայ կացութեան հետ, և տեսնեն թէ ապդասիրութիւնն պատիւը մու բացկանութիւններ անոնցմէ խլել կը ջանանք, թէ իրօք աղդասէր կոչուելու իրաւունք ունինք: Քանի մը աշխարհական և կղերարական Հայաստանի հսրազատ զաւակներ ՚ի բաց առեալ, երբ անաշառ բազդատութիւնն մը ընենք, երբ կղերը հինգերորդ դարու կղերաց և էթէնտիները նոյն դարու իշխանաց և տանուտերանց հետքատենք, ցաւ օք որպատի կը խաստախնինք որ փոքր հսմեմատութիւնն մը ընելու անգամ չը պիտի համարձակինք անցելըց և այժմեաններուն մէջ. խել էթէ աւելի յանդգնելով այժմեան կղերական դասին՝ ՚ի երսէս պարթեալ մը ինդունք և իշխանաց մէջէն Վամիկոնեան Վարդան մը, անշուշտ Վիստինեամի լապտերին պիտի կարասինք, ըստ որու մերը կը կարդանք ՚ի երսէսի կենասպրութիւնն ըստ դարերսվ յառաջ դրուած պատմութեանց մէջ.

կործես կը պատկառնիք անոր սրբի
վեհութենէն և փափկութենէն : Եթե
սէ ըսկ ամուսինք Հայրապետ մը չէր
Հայոց համար այլ ձևարիտ Հայոց մը
ժողովրդի սիրութ իւր սրտին վկայ կը
րոզ ազգ ասէր մը . Այ մանկութայ կրթի-
քը , իշխանաց և նախարարաց տանձը ,
խեռնելց կշամաբէքը , առ արթինեաց քա-
ջալերիցը , Վրշակունիթ թագուարութիւններ պաշտպան եւ Հայտառանի սրբանը :
Եթասէս , Եթիրորդ Վնվիսէս մ' էր Հայո-
ց ազգի համար . ըստ սրբ մ' էթ Վնվի-
սէս գրիլի համար իսպացաւ Խորացէլցաւոց
աղջին , Վասուծոց զօրութիւնը յայր-
նապէս իրեն հետ ունենալըլ , Եթա-
սէս ևս պաշտպան և ազատարար ե-
ղաւ Հայոց իւր աւ բթ սրտի Հայրե-
նախիրական փափուկ գդացու մեներով ,
և Վասուծոց օգնութիւնն աներեւու-
թապէս իրեն զօրութիւն ունենալըլ :
Վնվիսէ Խորացէլցաւոց ազգը գերու-
թենէ ազատէլու համար Փարաւանի կը
ներկարանաց ստիպմանք . իսկ Եթասէս
Հայոց ազգը Յաւնաց ատելութենէ
պահպանէլու համար Վաղիսի կը ներ-
կայանաց յօժարութիւն : Վնվիսէս Վաս-
ու ածային պատիմեներով Փարաւանի
սիրար կը կափլացնէ , Եթասէս իւր սրբ-
տի լեզուալ , հայրենախիրական գդա-
ցու մեներով Հաւավիսի մենականերու-
սիրար կը մեղմացնէ : Վնվիսէս Վե-
նէական լեսը ճգնելով պատկամ կը
բերէ Խորացէլցաւոց ազգին . Եթա-
սէս ամայի կզիկի մը պատուելով եւ
հոն գետնախշտի ատուալիկըլ , խոռ
զաղութիւն կը բերէ Հայոց : Վնվի-
սէս բաղիկատարած կ'աղօթէ Խորացէ-
լցաւոց բանակի յաջողութեան համար .
Եթասէս նոյնակէս Նպատ լեռան վկայ
աղօթելով Վասուծոց օգնութիւն կը
հայցէ Հայոց բանակին : Վնվիսէս կե-
նաց դպրութենէն ջջութիւ կը իննդրէ
Խորացէլցաւոց փրկութեան համար .

իսկ ՚Ներսէս Պատին թունալից բաժան կը քամելով, հայրենեաց և տղի առառութեան ու պաշտպանութեան զոհ կ'ըլլաւ . ՚Ներսէս փարձկան չեր, ոյլքաջ հովիտ որ իւր անձը դրաւ իւր ոչխարաց փոյ, ըստ այնմ թէ և Համբեաց քանձն իւր դնէ ՚ի մերայ ոչխարաց ու . ՚յագէս էր ահա մեծն ՚Ներսէս այսպէս էին նաեւ բազր տնակը՝ որոնք սիրու կը կրէին և իրենց կոշտամն ու պարարք կը ճանշնային, այսպէս պէտք են ըլլալ նաեւ բազր ճշնարիտ աղդաւ սէրներ, հայրապետներ և իշխաններ, վարդապետներ և աշխարհականները . վժոն զի այս կը պահանջէ ազգասիրութիւն և հայրենասիրութիւնը : Խօսքը իրականութեան տեղ չկը բռներ, ազգասիրը խօսելն աւելի կը գործէ . առանց աշխատելու գործ մը չի կատար ուիր, առանց միջէ զօրութեան մը ազդրին քարք չի գառնար, առանց քայլելու անջրապետութիւն մը չի կարուիր, և առանց պատերազմի յազդութիւն չի ստացուիր . այսպէս ալ առանց օգտակար գործեր արտադրելու ազգասիրութեան պատաւանունը մարդու չի արաւիր արքանապէտ (՚Արդ մը իւր սրատվ սիրած-մէկ քանը ձեռք ձգելու համար միջոց և բան չի խընչեր, մինչեւ անդամ մահը կ'արհամարհէնա, ըստ որում հայրենասիրութեան ոգեւորիչ աւելնը անոր հոգւոյն զօրութիւն կուտայ և խօսքերուն կենդանութիւն, ձշմարիտ ազգասիրական զգացմանց առնել բան չի տոկար, բռնուն է այս կիրը և ամեն պատուար կը խզէ, ամբապինդ զզթաները կը խորտակուին և հաստահիմն արգելանոցները հիմնայատակ կ'ըլլան ազգասիրութեան զօրութեան գէմ, այս այն ատեն մանաւանդ աւելի անդիմադրելի և աւելի յանդուգն կ'ըլլայ, երբ տիեզերական տիրապետութեան տենչը ՚ի բաց թողլով՝ ազգային բարոյական կենդանութեան և յարաւեւութեան վրայ կ'ամ փոփուի ինդիրը : ՚Ամեն ազգ նոյն ազգութիւնը իւր մէջ եղբափակող անհամանելներէն կենդանութիւն առած է . անոնցմով կապրի այն և անոնցմով կանագ գուն կայ և կը աւելէ, անոնցմէ կեանք կ'առանէ ազգութիւնը և կեանք կ'առանէ ազգութիւնը :

Ուրեմն բարի և օքասիար խորհող կամքը միշտ յառաջանալու տրամադրիր է, վասն զի ՚բառուծոյ և հասարակութեան հաճելի է, վասն զի ամեն գժուարութիւն յարատեւութիւն չունի հաստատուն կամաց առջեւ, և վասն վար նա խոշնդոտները կը խորտակէ, արգելանութիւնը կը բառնայ և երբէք յաւաջնալէ չի գադարիր . քանի մը ժայռ գեր գետի մը ընթացքը չեն կրնար արգիլը կ'անէ, ՚Ճիւլ ՚Աման: ՚Յ յն անդիմադրելի զօրութիւնը ունի նաև հայրենասիրութիւնը և ազգասիրութիւնը . ձշմարիտ ազգասիրը ոչ ինչ չի իւր այսեր իւր ազգին սիրոյն համար, ոչ ոք չի կրնար արգիլել զայն իւր ազգը սիրելէ . ձշմարիտ ազգասիրը երկիւղը կ'արհամարհէ և բռնութեան գէմ կը դնէ . ազգին վրայ տեղացող գնդակներուն դէմ իւր կուրծքը կը բանայ և անանց գվազոյն վրայ շողացող սրոյն իւր պարանոցը կ'նրկարէ, ըստ որում հայրենասիրութեան ոգեւորիչ աւելնը անոր հոգւոյն զօրութիւն կուտայ և խօսքերուն կենդանութիւն, ձշմարիտ ազգասիրական զգացմանց առնել բան չի տոկար, բռնուն է այս կիրը և ամեն պատուար կը խզէ, ամբապինդ զզթաները կը խորտակուին և հաստահիմն արգելանոցները հիմնայատակ կ'ըլլան ազգասիրութեան զօրութեան գէմ, այս այն ատեն մանաւանդ աւելի անդիմադրելի և աւելի յանդուգն կ'ըլլայ, երբ տիեզերական տիրապետութեան տենչը ՚ի բաց թողլով՝ ազգային բարոյական կենդանութեան և յարաւեւութեան վրայ կ'ամ փոփուի ինդիրը : ՚Ամեն ազգ նոյն ազգութիւնը իւր մէջ եղբափակող անհամանելներէն կենդանութիւն առած է . անոնցմով կապրի այն և անոնցմով կանագ գուն կայ և կը աւելէ, անոնցմէ կեանք կ'առանէ ազգութիւնը և կեանք կ'առանէ ազգութիւնը :

շնչէ անգրագործակար պնակց. իւր յու ռազմագիտն թիւննը և կեանդր զի՞շքը կազմաց անհամբներուն ովրոցն մէջ կը կապանաց և գործունեութեան կը կարագի. Կմնակալես նցյն անհապաներուն բարցական և նիւթեական պահպանութիւննը աղդութեան մէջ կը կայսարակայ և ուրեմն անհապագ և աղդութիւն միշտ իրսփ կը կարօտին. Անհամբ աղդութիւննը կը զարդարցնեն և աղդութիւնն անհատ ները որով կը կազմակայ այն ընդհաւ նուր կեանըը որ անձակ մնալով պահան բարութեանուց որպեից և յառաջադի ժնութեան տապր կը դառնաց, և որպ աղդ մը իւր անհատուները բարի քաղաք քակիրք և երջանիկ ընելով ընդհաւ նուր մարդկանթեան ալ օգուու րրած կ'ըլլայ: Ուրեմն մարդ մը բնշալէ չի սի րե այս ընկերական կաւալփորութիւննը աւակից այսքան բարիք կը ծննամի, բնչ պէս չի նույիրէ աղդութեան իւր սիրո որ բազուները ու սուայս անքը ու բուն պարսական կը ճանաչէ զանոնիք, բնշալէս չի նույիրէ մինչև անդամ իւր կեանըը այն ընկերութեան երջանիկ կեանք կը պարզ եւէ: Ուրեմն կը համարձակիմ ըսել, որդաւաճան մը, տառանացի գործիք և բարութեան թշնամի մ' է այն որ կը ճգնի աղդութիւննը պառակը. տել և օսուր ընկերութեանոց յոպիլ, աղդութեան աւերիչ մ' է այն հրէ շը ն ընկերութեան բարեաց խանդարիչ, որուն վրէժինդիր ընդհանուր մարդ. կութեան հետ նուե այն արգարութեան անաշառ դառաւուոր խիմիք իւրաց որ մարդկութեան բարեաց համար նախատանաց խաջնի վիայ բարձրացաւ Նաեւ յիմար ու կարելյութեան որք ժանի են այն անհատուները, որք կրից բռնութեանէն կամ շահու ակնկալութեամբ կ'ուրանան աղդութիւննին

որ իրենց մնունգ տուած է, և կ'եր թակ կը յարին կուրօրէն այն օտարա սի և եկամուտ ընկերութեանց, պատր ոպքութերու պէս իրենց մարմնին փակչելով, օրքան զօր կը քամեն իրեան բարցական զօրու, թիւնը և գոսոցեալ մորմինն ըստ կը գարձունեն, խեղճեր, չեն մնան իր թէ աղգը (որուն մէջ կը ծնանին իրենք և կը մէծնան) չեն կընար սիրելնէ, ինչպէս պիսի կրիան սիրել այն աղգը, որուն աղգութիւնը և սպանակ նոր բաներ են, բնականէ դարս և հետեւ առավես տանջանկը: Երգեզ ինչ կ'ոգ պին բնանցմէ մենքէ բաժանեալ այն եղայրները որք իրենց արենակիցներն ըն կը կրցան օդամլու արգեցոյ չեն միշտ աղցար ու իրենց օձու մումք կը վնասեն թէ իրենց և մէկ այն աղդութեան ու սիրից իրենք բանենու և ցան և օրուն միշտ պարտական են այն աւելնը, զօր երակինուն մէջ կը կրին և զոր անկից առած են: Երգեզ չեն զի տեր մեր եղայրը որ ամերազն աւ եթ աղդեցութիւն ունի քան զմասունը, արգեօք չեն նշանակիր մեր եղայրը, որ այն աստունայական ձեռքերը բատանելու և սիրելու համար կ'աշխատովն միայն: ոչ ապաքէն և ամենայն թագաւ որութիւն բաժանեալ յանձն իւց կործանի: և տան բաժանեալ յանձն աւերիչ, ըստ մարդկանթեան բարե բարը, ասոր ապացոյց ակներեւ կը տես նինքը պատմութեանց մէջ: Ուրեմն Երգ, ուս այն միլիոնա որ աղդը ու երրեմն ծափու և ցամանքի կը տիրեր, ու ը Երգ զուանից, Արաց կրտքուաց և պարա հնմիւթիւնը բաժանեալ յանձն իւց կործանի: և տան բաժանեալ յանձն աւերիչ, ըստ մարդկանթեան բարե բարը, ասոր ապացոյց ակներեւ կը տես նինքը պատմութեանց մէջ: Ուրեմն Երգ, ուս այն միլիոնա որ աղդը ու երրեմն ծափու և ցամանքի կը տիրեր, ու ը Երգ զուանից, Արաց կրտքուաց և պարա հնմիւթիւնը բաժանեալ յանձն իւց կործանի: և տան բաժանեալ յանձն աւերիչ, ըստ մարդկանթեան բարե բարը, ասոր ապացոյց ակներեւ կը տես նինքը պատմութեանց մէջ: Ուրեմն Երգ, ուս այն միլիոնա որ աղդը ու երրեմն ծափու և ցամանքի կը տիրեր, ու ը Երգ զուանից, Արաց կրտքուաց և պարա հնմիւթիւնը բաժանեալ յանձն իւց կործանի: և տան բաժանեալ յանձն աւերիչ, ըստ մարդկանթեան բարե բարը, ասոր ապացոյց ակներեւ կը տես նինքը պատմութեանց մէջ:

կրեց բարբովին զիրենքու Վասնց այսպէս ըլլարուն բնաւ տարակցո չը կոյ, ըստ պատմակից մը երբ կը փրցունես ծառ ու էն ակ պնդր չորդնալուն տարակցո չկար Ես կ'ըսի մ' համարձակապէս որ և տմեն պունկ իր սիեց կրնայ գրինուոր ամիլ քնական տեղին ու րիշ տեղ լ վիտուոլ ու ունկը կամ կը չորանոյ բարբովին և կամ ինչ որ էր՝ միշտ նոյն կը մնայ և թնու աճու մ' չատանար, հետեւ ա պէս մէր բաժանել եղանարք ալ օսաւոր պազի և օսաւր ընկերութեան, օսաւր բարուց և բնաւորութեան չը պիտի կրնան ընդ եղանոր ամենեւ ինչ պիտի քարնան նորա Հայաստանեաց Եկեղեց ո՞յ իրենց հարազուս Ոյօր գիրիլ, որ միայն կը մորմօրի իւ բ գրդւոց թըշ ու առ ութեան վրոյ, պրուն կաւառ թեան, ա անապատաթեան վկայ են երկինք և երկիր, այն ամեն գաշտեր ու ձրեր՝ ուր չայ մորդիրսներուն պիրինք թեափանք է, և որ իւր հաւատարմութիւնն ու անկախութիւննը կնքած է գարսուոր տառապան քով և պնդիր, նորհպատակներու արեան են զի զներով, և օրուն վկայ պմբացգաբար՝ բաժանենալ եղանարք մէջէն ունկը անդիսաբար նախատանաց հեղեղներ կը տեղան տուեն ա տեն, օրոնք մէր ցաւակցութեանը կը շաբժեն: Վասնք չեն մուտելոր բնաւ թէ այն ամենք նահատակին ձայնը՝ որ մը պիտի բարձրանաց սրբարութեան ա տենին առջեւ և բարձրանաց ու նոյն իրենց բարձրանաց թեան ոչ էմ երկիրի ու երկիրի բազքը ըսելով: Ա մը երկինք և ունկնդիր երկիր ու զարդին ծնոյ եւ բարձրացուցի և նորու զիս անարդեն ցին ու եթէ նորու անկասին ըս ճանճան իրենց յանցանքն և յամառէ ալ մնան իւ ունց անդիսութեան մէջ, և թէ ինչ չն մը նորհպատակէն բարձրելով բառ ժամենով եղանարք վկայ վերանք խոսիլ:

կարծեմ ընթերցողը կը հասկնոց մէր նպ սասակը, վասնզի մէր խօսքը պահ զի վրաց տարածելով, կ'ու զինք իւ մոցանել թէ՝ մէր տղուը բնչ անու զրոմ վերքեր գւնի հագած, և ինչ ա պագայ կրնայ ունենալ այս շարանա կութեագիր, և թէ ճշմորիա տղգա սէրներ իրենց պարուքը զանցառութեան սալով տարուց առանց տա աջքը տրնելու փոցի չնենեն, մանաւանդ հովին ներ՝ գորս գէ ա կացուցած է վատու ած այն ժողովորի վրոյ: « Որոյի մարդու գէտ կացուցի զքեզու և այն . և սրոնք պարտաւորութիւն ունին Վանակալին ամժու ոյն ներկայանարդ Տէր անու ասիկ ես և մանկունք իմ՝ ըսելով համար տալու :

Ծնիք որ ճշորիս ազգ տախրու թեան սախնը ոգեւորիչ է և անոց տաջեւ բան չի տակար, խրսիստ տշա խարհակալներու, անգամ կը յաղլմէ նա և աշխարհ կը սասանեցունէ, և գործով կտասարու ած ճշմորութիւն մ' է այս թժողուներն և մէր տեսութիւնը գարձունենք հոչկահուն յիշու տակարաններու վրոյ, ու բ պինակնեռ բէն տենէնք վեհը և տենէնք պատճեն լին կը ներկայանաց մեղ, ազգասիրու թեան և հայրենապահութիւնն ախարսի վարդանաց անգծելի բանակը: Ե ա զիւցալուն նահատակիները կ'ըսեմ հայրենեաց և ազգի պաշտամներք: (օրոնց պատր պարտական ենիք մեր ազգութիւնը, մէր գցութիւնը, և նոյն իսկ ամենէն նուիրականը՝ մեր եկեղեցին,) հաստոտուն կամաց և տու ծունէութեան պատկերը կը ներկայա ցունէն մեզ: Արքա երբ հապալապաւ և կամք աւնեցան և կրօնական ժաշգա առ թեան անզուսու բաղձանաց բարձրանաց գործունէն կը ունենէութեան պատկերը ցունէն մեզ: Արքա երբ հապալապաւ և կամք աւնեցան և կրօնական ժաշգա առ թեան անզուսու բաղձանաց բարձրանաց գործունէն կը ունենէութեան պատկերը ցունէն մեզ:

թեան վրայ աշխարհ հիմացա նելու : Գործելու համար բնուած մարդ մարդ աշխատեց , ամենքն ալ միեւնոն կէտին և միեւնոյն կերպով սկսան ՚ի գործ զը նել ինչ որ սրաբրնին կըզգար , ըստ որում այնպէս կընկարագրէ Աւորին ։ զիշէ անոնց փում եւ անդը և գործի սկսելու եղանակը . “ Ու երեւէր այ նու հետեւ առաւել տէր՝ քան զծա ռայ , և ոչ աղատ փափիկացեալ քան զգեղուկ վշա ացեալ , և ոչ որ քան զօք նուազեալ յարութէ , Ոի սիրա յօժա րութեան ամենեցան արանց և կա նանց . ծերոց և տղայց և ամենայն միաբանելոց ՚ի Քրիստոս : Ե՞թ հասա ռակ զմի զինուարութիւն զինուարեցան և զմի ապահ զրտէն հաւասաց պատուիրանին Քրիստոսի , միով գո տեաւ ձշմարտութեան պնդեցին զմե ջբա արք և կանայք ո .”

(Պիտի լորունակութիւն) :

ԿԵՆՆԱԳՐԱԲԻՒԹԻՒՆ ՊՈՅՄՐԱԾՈՅ

(Հարուսակութիւն , առև. թիւ 40) :

Այս խօսքերը այնքան կը գրգռէր զմեզ որ երբեմն կ'առաջադրէինք հա սարակաց շքաւորութիւնը կամ կարօ առութիւնը լեցունելու . համար ընդ հա նուր օրէնք կամ կանոններ շնորհ մէջիր նիս , առկայն եզրայր ասոր հաւանութիւն չէր տար , ըսելով թէ մեք մաս նաւորի կազմակերպութիւն , և ոչ թէ ընդ հանուրի . և թէ՝ ինչը այնպէս կը հա ւասար որ Աստծոյ առաւել հաձելի է աղքատաց ծառայութիւն մատու ցանել աղքատորէն , այսինքն իւրա քանչիւր մարդ իւր կարողութեան համեմատ , առանց ինքզինքը այն մե ծամեն նպատակներաւ ոգւով ներ . կայացնելու , որն որ այն աւելսզան ցութենէն յառաջ կուգայ , որուն հե տավատութիւնը ըստ ամենայնի կը

պարաւաւ եր . Այսպէս խօսելով ոչ թէ իրեն միայն այն եր որ հասարակաց համար աղքատանոցներ հասատելը վնասակար է , ընդ հակառակն ասոր համար մեծ ուեր ունէր , ինչպէս տես նուեցաւ իրեն բրած կտակէն . այլ կ'ը սէր թէ այնպիսի մեծամեծ ձեռնար կութիւնները քանի մը անձանց յառ կացեալ եր , զորս Աստուած գրեթէ աներեւութապէս գէպ ՚ի այն կ'ա ռաջնորդէ , և ոչ թէ ամեն մարդկան ինչպէս հանապազօրեայ և մանաւար օգուտանները որք կըլլան աղքատաց :

Այսուտիկ մէկ մասն է ասիկայ այն կրթական գառերուն , զոր մեզ կ'ա ւանդէր այս առաջինութեան գոր ծաղրութեան հրաւիրելու համար , առաջինութեան՝ որ իւր սրան մէջ մեծ տեղի մը ունէր . և այս փոքր օրի նակ մ'էր , որ մեզ տեսնել տուա իւր մարդակրութեան մեծութիւնը . Իւր սրբութիւնը կամ անմեղութիւ նըն ալ փոքր քան մը չէր . և այնքան կը յարգէր այս առաջինութիւնը , որ կըզ ուշանար շարունակ թէ ըլլաց որ կամ իրեն մէջ և կամ ուրիշներուն վի րաւորի այն , և անհաւատալի է իրեն այս նպատակին համար ունեցած ճշշ գութիւնը . Ասոր վրայ նոյն իսկ ես վախի մէջ էի , որովհեաւ ամեն խօ սաններս կը սագուանէր զորս ես անմեղ կը կարծէի , և որոց սիսալ ըլլալը յետոյ ինձ կը ցուցունէր : Եթէ պատահամբ երբեմ ըսէի թէ այսօր գեղեցիկ կին , մը տես սայ բարկանալով կ'ըսէր ինձ թէ պէտք չէր երբէք սպասաւորաց և եւ իրասաւարդ անձանց առջեւ այդպիսի խօսքեր ըսել , իսկ ես չէի իմանար թէ ասով ինչ մոտածութիւն կրնայի գրգը ուել անոնց մէջ , կը գժգոհէր նա դար ձեալ այն գրգանաց համար , զոր իմ զաւակներս կ'ընդունէի , և կ'ըսէր որ ասիկայ անոնց վնասակար ըլլալէ զատ

օգուտ ջրանի, և թէ մորդ կրնայ ուռ
ըիշ հազար տեսակ միջոցներով սէր ցոյց
տալ իւր զաւակաց, ուստի զիս կը
յորդորէք որ այս ասիրութիւնը ջնի.
ջնի: Կրնիք են ահա այն բարձր դա-
սերը զրս ինձ կուտար, և ահա այս
քոն արժուն կը հսկէր անմեղութեա-
վայ թէ իրեն և թէ ուրիշներուն մէջ:

Եղբօրս մահէն երեք ամիս գործեմէ
առաջ իրեն դէպք մը պատահեցաւ, որ
անոր ամենաղղախի ապացորդն եղաւ, և
մի և նցյն ժամանակ եղբօրս սրանչելի ու
զգրմածաւթեան մեծութիւնը տեսնուե.
ցաւ: Եցր եղբօրս պատարադ էն կը
վերադառնայր, տանի ու հինգ տարե-
կան խիստ գեղջեցի օրիորդ մը իւր
մօտ եկաւ սղորմութիւնն խնդրելու,
այսպիսի սրաշաղութ տեսարանէ մը եղէ
բօրս սիրութ շարժեցաւ տեսնելով այս
ազ քատառ հեցյն այսպիսի վտանգի մը
ենթարկուիլը. յետոյ հարցուց անոր
ով ըլլալը, և այն սահմազական պատ-
ճառը, որով սղորմութիւնն խնդրելու
եկած էր ու ե երր խնցորս որ նա գե-
ղը կը բնակի եղիք, իւր հարը մեսեր
է և թէ մայրն այ հիւանդանաղավ այն
օրը եկեղեցւոյ հրանդատունը տա-
րուեր է, հաւատաց որ Աստուած էր
որ զափկեց իրեն առաջնի կարսուու-
թեան մէջ իւր մօտ զղկած էր անոր
օգուտթիւն մը ընելու, և նայն ժամէն
անմիջապէս տարաւ օրիորդը գիշերա-
թիկ վարժարան, ուր բարի քահանայի
մը յանձնելով, և որբան որ պէտք էր
արծաթ տալով աղջաց անոր խնամ
տանել, և գնել զայն ապահով վիճակ
իր մը մէջ, ուր կրթուի օրինաւորա-
պէտ էր երիտասարդութեան պատ-
ճառաւ: Այս բոլոր հսկը քահանույին
փայ շը թուլլաւ համօր, ըստու անոր որ
վաղը առաւոտ քեզ կին մը կը դրկեմ,
որբին հագուռաները գնելու և հոգա-
լու իրեն հետ այն ամեն կարեւոր բա-

ները, որով օրիորդը այնպիսի վիճակի
մէջ մտնէ, որ կորոզանայ ծառայել
վերակացու հայ մը: Վուաւուեան զըր-
կեց եղբայրս կին մը որ այս բարի քա-
հանային հետ աշխատելով և անոր
հագուռելիք բաները շատելով դինքը ո-
րինաւ որ և վոյելու վիճակի մը մէջ
դրին: Այս եկեղեցականը՝ կնազմէն
այս մարդասիրութիւնը թիւնը ընողին անու-
նը հայցնելով, կինը անոր քասւ որ գրամանն
չունիք չուներ յայտնելու, միայն թէ
երբեմն երեւ մն պիտի գար ինքը օրի-
որդին պիտոյից հագուցութեանը
մանակցիլու, որով քահանային հետա-
քրքրութիւնը աւելցու, նա աղջացեց
կնազմէ, որ անոր անունը իրեն ըսկելու
շարժը բնէ: «Իս, ձեզ խօսք կուտամ
կը քր քահանայն, թէ քանի որ այն
մարդը կինդամի է՝ այս իրոզութիւնը
չեմ յայտներ, և թէ Աստուածոյ անօ-
րինութեամբը թիւնէ առաջ նա մեռ-
նի, պիտի աւնենամ այսպիսի գեղջեցիկ
գործ մը հրապորակելու միխիթարու-
թիւնը, եւ չեմ ուզեր որ այս գործը
մոռացութեն դասապարասւի ո:» Այս-
պէս ու ահա այս դիզու ածալը այն բարի
քահանայն աւանց եղբայրս ձանացե-
լու. կը աւ անէր թէ որչափ հիմնալիք ե
անոր մարդաբիրութիւնը և անմեղու-
թեան համար ունեցած սէրը:

Եղբայրս շատ գործ և սէր կը ցուռ-
ցնէր նսկւ մեզ, սակայն շափազանց
չէր այս, և այս աւելի յադունի ըզաւա-
քրոջ մահուամբը, որ տասն ամիս իր
մահուանէն յառաջեց, երբ այս լուրը
լսեց եղբայրը միայն այս խօսքերը ը-
ստու: «Թուղ Աստուած այնպիսի բարի
մահուամբ կը զեղ զեղ առ ինքնու: և
այսպէս միշտ հըւ և հնազանգ էր Այս
տունոյ նսխակինամութեան օրէնքնե-
րուն, և միայն կը խօրհրդածէր այն մէ-
ծամեծ շնորհաց վրայ, որպի Աստուած
ճոխացուցած էր քոյք իր կենցանաւ-

իւեան ժամանակ, և յայտնի պարագաւ ներով փայլեցաւ մահուան միջնցին . Վարդ համար էր որ անդադար կը կրկնէր . « Լրանի անոնց , որոնք ՚ի Տէր կը նուզն ու . և երբոր զիս ոյս կորուն ան համար ասատիկ ցաւոց մէջ կը տեսնէր շարունակ , կը բարկանար և կ'լսէր որ պէտք չէ երբէք արդարոց մահուան համար այսպիսի զգացումնիք ունենալ , և մամաւանդ պարտաւոր ենք զլուստած փառաբանել այս մաօին , որ այնքան վարձատրած էր քցրս իր մատուցած փաքրիկ ծառայութեանց փոխարէն .

Եղբայրս մեզ ցոյց կուտար այս պէտ , որ ինքը՝ ոչ մէկուն հետ անդակ տելի կապ մը չունի , թէպէտ և իւր սիրելիները ըլլան , ինչպէս էր քոյրս զոր աշխարհիս վրայ ամենէն շատ կը սիրէր . Բայց այս չափով ալ գոհ չէր ըլլար , այլ ինքը չունենալէն զիսին . չէր ուղեր ամենեւին որ մէկը այդպիսի չափա զանց սիրս կապ մը գէպ ՚ի իւր անձը ցուցինչ և խօսքս այն մեզանչական և փունքուոր կապերուն փոս չէ , որովհետեւ այս աշխարհ ամենացի յայտ նապէս կը տեսնէ , այլ ամենէն անմեղ քարեկամ միւլթեան զոր և կանոնա ու հրատուի մւնել կը բազմար . որպէս զի առիթ մը չը առայ այդ մասին , և մանաժանդ արդիին և որովհետեւ չէի խիստար ես թէ ինչ ինչ միտք ունի ասիր . կոյ և ուստի քրդրութին զարմացած էի այն յատի՛ մը մնտ ըրտե մերժմնոյ վրացուոց գործադրութեանոր կ'լսէր . թէ ակողքացրա զիս չը սիրէր և կարծես թէ իրեն մանձութեան մէջ երբ իւր հիւանդանութեան մէջ իմ սիրայօժար ճառայաւթիւններս կը մատուցանեմ իրեն ու Քնչոր ցաքարածնց կը միսալիք կ'ըսէր ինձնեւ ընդ հակառակն կը հաս առատէր որ պէտքան մնէն սիր ուներ առ

իս , որքան ես կրնայի բաղկակ վայր պէտ ահա քրոջն ըրած դատողութեամբ ըլլիմ միտքս ալ կը հանդարտէր , և ոյն նուհետեւ շուտավ սկսայ նշմորել նորս սիրոց ապացոյցները . որավիշետեւ երբ առիթ մը կը պատահէր . որուն համանը եղածորս օգնութեան պէտքը կը դդայի . խկոյն ամենայն սիրով կ'լոնդունէր , այնքան փութավ կը կատարէր , որ երբէք ինձ տեղի չէր մնար կամկածելլն թէ նա զիս չը սիրէր , այնպէս որ իւր հիւանդանութեանը և նեղութեանը կը տայի աղջածքը , զոր միշտ ունեցած էի զինքը չը ձանձրացունելլը համար : Եւ այս տռելիքուածքը մինչև իւր մահուան օրը անլուծանելլ մնաց ինձ զոր յետոյ բացարկեց անձ մը . թէ բարեկացածութեամբ և թէ մոտաց կիրքերով նշանաւոր + որուն հետ եղբայրս մէծ հազորդակցութիւններ ունէր առաքինութեան գործակ գրութեան մէջ . Վայ անձը մեջ պատմեց որ ինքը շատերու հետ նաեւ . այս կրթութեան գոտի ալ առ ածէր անորմէ : թէ մորդ թաղ չը պիտի այս զիմուցիննին , ով որ ալ ըլլաց , զինքը չափանվանց սիրով սիրէ . և թէ՝ այս թէիրս թիւն մ'է , որուն մորդի բաւական աշարութիւն ընեն ընծայէր , և պահ մեծութիւնը իրենց նշմորելի չէ . և չէն մատօն էր որ այնպիսի սիր մը իրենց մէջ մատօնելով սիրու մը կը գրաւեն որ պէտք էր ըլլալ միայն Վատուծոյ , և այս գողութիւն մ'է որ անոր ամենէն թանկագին սեպհականութիւններէն կը գողցուի : Ո՞նկ յետայ խիստ լաւ նշմորեցինք ով այս սկզբունքը շտաննց ՚ի վեր առ նոր սրտին մէջ կար . որովհետեւ իրեն յանու կ ձեռամբը առանձին թղթի մը մէջ այս խօսքերը գրած էր . « Վայ բաւական թիւն է մարդկանց իրարու սիրով յարիլը , թէպէտեւ կամօք և հա Յութեամբ րած ըլլան . կը խսքեմ

այն անձինքը՝ որոց մէջ այս իղձը կը ծնուցանեմ, որովհետեւ ես ոչ մէկու վախճանը չեմ, և չեմ կրնար զանիկայ գոհացնել կամ գոխսարէնը հասուցանել լիթէ ես մահկանացու չեմ, ասով իրենց յարելու առարկան կը մեռնի ուրեմն ։ Այսան յանցաւոր կ'ըլլայի այս սոսութիւը հաւասացնելուս համար, թէպէտ քաղցր համնզումներով, այնպէտ որ ամեն մարդ ուրախութիւնունելով զայն՝ ինձ ալ ասով բերկ լութիւն պատճառէին, յանպէս յան դաւոր եմ, եթէ ես զիս սիրել տալու շնամմ և յանկուցանեմ մարդկան սըրաերը գալ ինձ յարելու, յօս պարտաւոր եմ զգուշացնել ամեն անոնք՝ որոնք պատրաստ են հաւանելու այս սառութեանը, և թէ պէտք չե անոր հաւատաց, ինչ օգուտ որ ալ ինձ գայ անկից, յօս նմանապէս պարտաւոր չեն ինձ յարիլ, որովհետեւ իրենց բոլոր կեանքը և տքնութիւնները պիտի ըլլան հաճցանալ Յստուծոյ և զայն որոնելու ։

Ե՞ս տես ինչ եղանակաւ կը կըր թէր ինքվինը և ինչպէս գործադիր կը հանդիսանար այս կրթութեան, որուն ես անաւելքակ ըլլալով, խարուած էի ինքնին չարաշար, Ե՞ս իւր կիրառութեանց այս ցոյցերէն կամ նշանակներէն՝ որոց դիսուածով միայն ծանօթացանք, կը տեսնուի իւր վլայ այն հազու ագիւտ ձրից և շնորհաց մէկ մասը, զոր Յստուած քիփառնէական կենաց կատարելութեան համար անոր կը տար, ։

Եղայր՝ Յստուածային, փառաց այնպիսի մեծ նախանձաւորութիւնն մը ունէր, որ չըր կրնար զապէլ իւր արդարացի բարկութիւնը ամեն անոնց դէմ որոնք զայն աղարտելու կը ժապր հէին, ով որ ալ ըլլար, յօս էր որ իր եւանդը կը բազմապատկէր թագաւու-

րին եւս ծառայելու, որ դէմ կը դընէր ամենուն Փարիզի խոռովութեան ժամանակ, և այսուհետեւ Պապուան կը կոչէր այն ամեն իրաւունքները, զոր այս ապստամբութեան կուտային և մեզ միշտ կ'ըսէր, « Պետութեան մը մէջ, ուր հասարակապետութիւնը հաստատուած է, ինչպէս լի ենեատիկ, թագաւոր մունականել ջանալը՝ թիւթեւ և մուսութիւն է, և շատ չարիքներ կրնայ արտադրել, վասն զի ժողովրդոց աղատութիւնը կը բռնաբարեն, զոր Յստուած տուած է անոնց, յմանապէս եթէ պետութեան մը մէջ մի ապետութիւն հաստատուած է, կարող չէ յափշտակել անկէց ոչ ոք այն յարգանքը զոր կը պարտի մատուցանել անոր, առանց սեղանակապառնեն մէկ տեսակը յանձն առնելու իրեն վկայ, զոր կը գործէ, վասն զի թագաւոր մը ոչ ոչ թէ միայն Յստուծոյ պատկերն է, այլ և անոր իշխանութիւնը նոյն իսկ Յստուծոյ ամենակարող իշխանութեան մէկ կցորդութիւնն է, որուն գէմ գնենել անկարելի է, առանց ուներեւութապէս Յստուծոյ հրամանին դէմ գնելու, յօս ահա պատէ մարդկանց այս սիամանքը այնչափ մեծ է, զոր բանիւ յայտնելու չէ գար, վասն զի ասիկայ միշտ ընկերակցած է քաղաքական պատերազմի, որ մարդկանց իրենց մերձաւ որաց մարդասիրութեան դէմ մեղանցելու նողիկալի և ամենամեծ տեսակն է, յղայրոս այնքան անկեղծութեամբ այս սկզբան կը հետաւելի էր, որ այն ժամանակին՝ անոր մէջ թէրի չը գտնուելու համար, մեծ եւ անմիւ շահեր զնեց Սովորութ կ'ընէր որ, « յօս այնքան հեռոի եմ այս յանցանքէն, որքան մարդասպանութենէ և կամ աւազակութենէու, յօս էր ջապէս ոչ ինչ իրեն քնութեան աւելի հակառակ չէր, որքան ասիկայ »

Վասնք են զգացումները զզրո ու նէր առ թագաւորն, և ատոնց մէջ թիւրի գտնուողներուն դէմալ անհաջա էր, և այս իրեն բնական բան մը չէր և ոչ խօզ սիրոց ազդեցութէ մը յառաջ կուգար, որովհետեւ զարմանալի քաղցրութիւն մը ունէր առ ամենայն մարդիկ, որոնք մասնաւորապէս իրեն անձին դէմ կը մեղանչէին Այն պէս որ երբէք խորոշի չէր ըներ ասոնց և միւսներուն մէջ, և շուտ մը բոլորովին կը մոռնար այն ամեն թշնամանքները, որ իրեն դէմ եղած էին, մինչեւ անգամ եթէ զայն իրեն յիշեցնել հարկ ըլլար, բաւական աշխատութիւն և թէ անոնց ամեն պարագաները խօսիլ պէտք էր : Եւ երբ ասոր վրայ կը զարմանայինք երբեմն, կ'ըսէր մեզ թէ՝ «Ո՞ի զարմանաք ասոր երբէք . ասիկայ պո երեսս բան մը չէ, այլ իրական մօռացութիւն, որովհետեւ ամեննեն ինչ յիշեր » : Եւ յիրաւի կը նշարենք որ երբէք տպաւորութիւն չէր ըներ իւր վրայ որ և իցէ նախատինք և զիկողութիւն, որն որ իրեն անձին գէմ եղած էր, վասն զի զանանք շատ դիւրութեամբ կը մոռնար, մինչդեռ ինքը այնպիսի գորաւոր յիշողութիւն ունէր, որ շատ ժամանակ ըսած էր մեզ թէ՝ ոչ ինչ մէմ մոռանար այն ամեն բաներէն, զորս միտքը պահելու գիտաւորութիւն կ'ունենամ :

Այս քաղցրութիւնը պահեց մինչեւ վերջը, վասն զի իւր մահէն քիչ ժամանակ յառաջ թշնամանք մը կրեց մէկ բանի մասին, որուն մէջ իր սիրտը շատ զգայաւն էր, և այս ալ այնպիսի անձէ մը՝ որ մեծ երախտիքներ ընդունած էր իրմէ, և միւսնոյն ժամանակ մէկ ծառայութիւն՝ ալ բրած էր իրեն այս անձը, որուն շնորհակալ եղաւ այնքան մէծարանք և քաղաքավարութեամբ որ շափազանց էր, սակայն այս մոռա-

ցութիւն չէր, որովհետեւ մի և նոյն ժամանակի մէջ եղած՝ բայց և այն պէս այս ապացոյց մ' էր, որ եղայրը իրեն անձին դէմ եղած զրկանաց երբէք վիշտինդրութիւն չունենալիք զինի, ներողութիւնը կատարեալ էր : Իոլոր այս ձկվեցրը՝ զոր մանրամասնաւաքար կը թուարկեմ, համառաօտիւ կը տեսնուին աւելի պայծառ այն նկարագրութեան մէջ զոր ինքնին յօրինեց փոքրիկ թղթի մը վրայ, զոր արժան և յառաջ բերել :

« Ալսիրեմ աղքատութիւնը՝ որովհետեւ կետեւ Յիսուս Քրիստոս միրեց : Ալսիրեմ ամենն բարութիւններ կամ հարցատութիւններ, վասն զի անոնք թրցուառաց օժանդակելու մէկ մէկ մի ցոյցներ են կը պահպանեմ հաւատարմութիւն առ ամենայն մարդիկ : Երբէք չարին չար չեմ հատուցաներ, այլ կը մաղթեմ անոնց համար իմ ունեցածիս նման վիճակ մը, ուրբ չեմ ընդունիր չար, և ոչ բարի մարդկանց մեծ մասէն : Կը ջանամ միշտ ըլլալ անկեղծ, ճշմարտասէր և հաւատարիմ դէպ ի ամեն մարդիկ : Եւ սրտի գորով մը ունիմ ամեն անոնց համար զոր Այսուած ինձ հետ սերս միտոցուց, թէ առանձին և թէ ի հրապարակի իմ բոլոր գործոցս մէջ Այսուածոյ տեսողութիւնը կը հաւատամ ունենալ, որ պիտի զանանք, և որուն բոլորն ալ արդէն անոր նուիրած եմ : Կհաւատիկ բոլոր զգացումներս և ես իմ կենաց ամեն օրուան մէջ կ'օրհնեմ իմ Վիրկիչը՝ որ այս ամենը ինձ տուաւ, և որ տկարութիւթշուառութիւն, ցանկութեամբ և փառասիրութեամբ լեցուն մարդէն կազմեց մարդ մը, որ ազատ է այս ամեն շարիքներէն այն շոր հաց զրութեամբ, որուն պարտական եմ ամենայն ինչ, զի ինքիրմէ ոչունիմ՝ բայց միայն աղէտք և տուիու մն ու (Կառունակիլ) :

ՀԱՄԱՐՈՅ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅԿԱԶՐՈ ԵՒ ՌԱՏԱՆ ԴԱԼԱՌԱՑ
(Հարուականթիւն, առ թիւ. 9):

Իստոնուրդ գիւղը որ Խնկզայ գետի
եղբեք և Ծամիրամայ առուակին վրայ
շինուած է. իս ունի 20 տուն ինքուրդ և
2 տուն Հայ. 1834 թուականէն յառաջ
43էն աւելի հայ բնակիչներ կային, իսկ
1834 թուականին քիւրդ պէյներու ա-
տեն նոյն կողմի բարբարոս Վիւրտերը
զհացերն հալածելով, այժմ անոնք կը
բնակին. իւր բոլորտիքը ունի շատ մը
ջուրեր և աղբիւրներ. իսկ իւր հիւ-
սիմակողմի քարանձառ մը կայ, որուն
ներքեւէն կ'անցնի Խնկզայ գետը. գե-
տին վրայ փայտաշէն կամուրջ մը կայ
որուն տակէն Ծամիրամայ առուակը
անցնելով դէպի կիւսի երթալով մին-
չեւ Ա ան քաղաքի դաշտավայրը կը
հասնի. սոյն կամուրջին մօտ երկու
ջուրերը իրար կը խառնուին. այս
պատճառաւ է որ նոյն գիւղի անուն
խառնուրդ կ'ըստուի. իսկ գետը դէպի
յարեւմնուա երթալով Յ ժամ հիւռա-
ւորութեամբ առ անց օգուտ մը ունե-
նալու. Ա արդպատրիկի բրակի մօտ ծռ-
վը կը թափի. Գիւղին արեւմտեան
կողմի քառասուն ջրաղացներ կան և
ամեն մէկ տեղ առնելով Ծամիրա-
մայ առուագետէն կը գառնան. Իսկ
հարաւակողմը Հայոց եկեղեցի մը կայ
կամարաշէն և սրբատաշ քարերէ շին-
ուած յանուն սուրբ Գէորգայ, բայց
այժմ այլազգիք իրենց աղօթատուն
և մզկիթ ըրած են.

Այս գիւղէն մեկնեցանք և հասանք
Քղի անունով Հայոց գիւղը. ուր ՅՅ
Հայ տուն բնակիչ իւր մէջ կը պարու-
նակէ. իւր գիւրը ընդարձակ է և գե-
ղեցիկ. ունի ընդարձակ կամարաշէն
եկեղեցի մը յանուն սուրբ Խոտուա-
ծածեայ կառուցուած, 40 կանդուն

բարձրութեամբ. 40 կանգուն լայնու-
թեամբ, սակայն եկեղեցին անզարդ է:

Իւր արեւմտեան կողմը ունի գեղե-
ցիկ բարեհամ շատ մը աղբիւրներ. այս
աղբիւրներու շատութեամբ շամբալից
լճակ մը կը կազմուի որուն եղերը
այդիներով և ծառատունկով զարդար-
ուած է. իսկ արեւելքէն սակաւ ինչ
ընդ հարաւակողմը Յ մղոն տարածուած
թեամբ գիւղիս սեպհական կալուած
արգասաւոր ջրարբի գաշտ մը կայ. մեծ
առուակ մը արեւելքէն գալով գիւ-
ղիս եղերքէն անցնելով վերց յիշեալ
դաշտին մէջ կը թափուի. Գիւրը
այս գիւղիս մէջ օմագայելով, առա-
ւուեան ժամը Ան մեկնեցանք. Եւ
հասանք Ո ջնարանց անունով Հայոց
գիւղը, որ սուրբ Խոտիմանց նահա-
տակութեան տեղն է. Պարսից դոր-
քը վրանին հասնելով ամենքն ալ ու-
խարի նման սրբանողին կ'ըսպանեն ո-
րոյ պատճառաւ և և գիւղին անու-
նը Ո ջնարանց ըսուիլը ըստ աւան-
դութեան Բնակիչները ամենն ալ սնան
կութեան եւ աղքատութեան մէջ
կը տառապին. 1848 թուցն Ա ան քա-
ղաքացի Հայոցապետ պէյ անուն երե-
ելի անձը՝ այս գիւղը իւր ըրջակայ հո-
ղերով միասուել տէրութենէն ծախու-
առնելով իւր սեպհական կալուած ը-
րած է և մեծաշէն ապարան մըն ալ շի-
նած է գեղեցիկ վանդակապատ և շատ
մը սենեակներով զարդարուած:

Իսկ հիւսիսային կողմը փոքր բլբակ
մը կայ, որ իւր գլուխը ունի մեծ ե-
կեղեցւց մը աւերակը, որուն լայնու-
թիւնն է 28 ոտնաչափ, և փոքր մասուռ-
մը յանուն սրբոց Խոտիմեանց. Կ'ըսուի
թէ այս տեղը ճիշտ այն սրբոց այեւան
կաթիներով ոռոգուած է և իւրեանց
մարմին այս տեղ անփոփուած են. Իսկ
արեւելեան կողմը ունի երկայնանիստ
դաշտ մը, որոյ ապարածութիւնը մէկ ու-

կես ժամու ընդարձակութիւն ունի ,
և մեծ առուակի մը ջրով կ'ոռոգուի .
Ա'եկնեցանք այս գիւղէս գէպ ՚ի լուս
ուածաշէն անուն գիւղը , որ լայնանիստ
դաշտի մ' եզերք Ա պատայ լեռներու
շղթաներու ստորոտ դրուած է . և
ունի 35 տան չափ բնակիչ , որոնցմէ
15 տունը տաձկաց է , և մնացեալը հայ-
ոց : Դաշտ մը այդիներով ու ծառա-
տունկով զարդարուած , իւր հիւսիսա-
կողմը ունի դաշտածե լեռ մը , որուն
հողը բերքի և պտղաբեր է , և միան
գամայն մարգագետինով ու աղբիւր-
ներով զուարձատեսկի : Այս լեռը կը
տարածուի մինչեւ ՚ի Պուռուսապաշց
ըստած գիւղի սահմանը , որ Ա պա-
տայ լեռան հիւսիսային շղթաներու ըս-
տորոտ Ա ասպուրսկանի Ա ան քաղաքի
մեծ դաշտի եզերք կ'իջնայ : Ա և գիւ-
ղին արևելակոմը մեծ բըսակ մը կայ , գա-
գաթան մօտ պարիսպով պարփակուած ,
որուն տարածութիւնը 113 քայլաշա-
վին աւելի է . իւր մէջ ունի շատ
մը աւերակներ երեք հարիւրէն ա-
ւելի սենեակներու : Խակ ամրոցի շրր-
ջապատած պարիսպը , որ 40 կան-
գունի չափ միայն ողջ մնացած է , իւր
լայնութիւնն է 8 քայլ և 4 գլաշափ , իսկ
արեւմտեան կողմի ծայր բլբակին կայ
քարամայու ըստ բաւականի բարձր
անշեղ և կանգուն կեցած ուղղահայ-
եցութեամբ գէպի երկինք . իսկ ժայ-
ռաքարի ստորոտը 200 կոփածոյ քար-
այրեր կան , որոնց լայնութիւնը և եր-
կայնութիւնը միահաւասար առնելով
30 ոտնաչափ կը հասնին : Եմրոցի հիւ-
սիսային կողմը ապառաժ քարէ փոր-
ուած սանդուխ մը կայ ահագին , որ
ամրոցի գագաթէն գէպի ստորոտը
գտնուած ձորակի մէջ կ'իջնայ , որ ինչ
պէս կ'երեկ՝ ջրուր տանելու համար
շնուած է :

(Ըստանիլի):

ԱՇՆՈՒԱԿԱՆՈՒԹԻՒՆ

'Երկոյ գարս իւր լուսաւորու-
թեան հետ գեղեցիկ սկզբունք մի ըս-
կըսաւ տարածել այսինքն հաստատել
թէ՝ մարդուս բուն ավնուականու-
թիւնը իր վարուց , բարուց և լուսա-
ւոր ու առաքինի ընթացից մէջն է ,
մինչդեռ քանի մի գար յառաջ , եւ
նոյնպէս այժմեան յետադէմ ազգաց
մէջ , ազնուականութիւնը տոհմակա-
նութեան մէջ կը վնուռուէր : Այս
տոհմական ազնուականութեան հրա-
պուրանիքը այնչափ մէծ էր , որ շատ
մարդիկ անխոտիք թափթարի Անդրլի ,
Ա'եմլուքի անուններ անդամ իրենց
վերայ ուրախութեամբ կը բաղձային
կրել , միայն թէ՝ ցեղական ազնուու-
թեամբ սնապարծելու իրաւունք մ'
ունենային : Չը խօսինք ուրիշ ազգաց
համար , եթէ միայն մեր ազգակացաց
ումանց վրայ գարձնենք մեր նայուածա-
քը , կը տեսնենք , որ շատերը Անդի Հայ
կոչուելու համար այնչափ ճգունք չեն
թափած , որչափ ազնիւ հան , ազնիւ
Ա'էլք , ազնիւ Վէյ մականուններու
համար : Այս պարագաները ամեն մարդ
գիտէ , ուստի և երկարորէն պարզ
բանել չենք ուզեր : Բայց այնչափը
միայն պիտի ըսենք , որ ինչպէս մեր
մէջ նոյնպէս եւ շատ ազգաց մէջ ,
տոհմական ազնուութեան սնապար-
ծութէն շատ և շատ վնասակար հետեւ-
ւանքներ ծագած են : Որդին իր հօր
կամ իր հաւուն ազնուականութեամ-
բը պարծելով՝ ըսկ պարապորդութեան
մէջ անցուցած է իւր կեանիքը , առանց
մշակելու իւր մուտոր և բարսցական
կեանքը , որուն մէջ կը կայանայ ճըշ-
մարիս ազնուականութիւնը :

Այսօր խակ , ՚ի գարուց հետէ մեր
ազգին գրացի ազգ մ' ունինք , այսինքն
Ա բացիք , որոց մէծ մասը տոհմական

ազնուուութեան կոչումներ կը կրեն .
սակայն մինչև ստրկութեան բարձու-
մը , իրենց եղարց արեան քրտինքով
միայն կ'ապրէին , առանց որ և իցէ օ-
քինաւոր գործի և տշխատանաց ձեռ-
նամուխ լինելու , և այսօր միայն կ'ըդ-
գան , որ իրենց տոհմական ազնուուու-
թիւնը ըսկ մասապարծութիւն էր մի-
այն + և ոչ թէ հաստատուն կոչումն
մարդկութեան , որ է իր ձեռքով
աշխատիլ եւ կերակրուիլ եւ իւր
անհատական կեանքով ազնուանալ .
Խիստ գեղցիկ առակ մը գրած է
Վահլով Այուազգի համբաւուոր ա-
ռակախոսը (1) տոհմական ազնուուու-
թեամբ պարծենցողներու համար , զոր
արժան կը համարինք համառօսիւ գը-
նել այստեղ . “ Վիւղացի մը իւր Այ-
գերը կը վարէ քաղաք տանելու և վա-
ճառելու . և որպէսզի տօնավաճառին
շուտով համարի . Այգերը կը նեղէ և
կ'աճապարեցնէ . Այգերը սասատիկ կը
սրտնեղին և մասապարհին վրայ ան-
ցորդ մը տեռնելով կը գանգատին ը-
սելով . Ի՞նչ բան շարաբաղդ ենք մենք ,
որ այս շնուկանը այսափի կը նեղէ զմեղը
Ակայն եթէ վիզր ինչ ուստունք ու-
նենար այս տգետ շինականը , անշուշ-
պարտական էր պատուել զմեղ . Այով

(1) Քաիլով Ռուսաց Եղբայրն է . որպէս քած
ընամիւր առաջնորդ իրաւաց գործողներու մէջ իրեն
բարցական իրաւունք աշակերտոց թերոն սկրեալ
կուտան . Աւախ ենք մենք որ այս նշանաւոր տակ .
կախոսի ընտիր թարգմանութիւնն ունի պատօր հայ-
ոց գրականութիւնը շնորհիւ . Առյալական բազմահը-
մուս գարբել սրբազն Արքեպիսկոպոսի :

հետեւ , մենք այն ազնիւ Այգերու ցե-
ղին ենք , որոց չնորհիւ ազատեցաւ
երբեմն մէծն Հռոմ , և մինչև ցայս
օր ցնծութեան հանդէսներ և տօնա-
խրմբութիւններ կը կատարուին մեր
պապիրու համար . Իսկ դուք Բնէչ
բանի համար կ'ուզէք պատիւ և յարգ
ստանալ . հարցուց անցորդը . Ոչ ա-
պաքէն մեր նախնիքն ազնուական են ,
պատախաննեցին Այգերը + Այգ
գիտեմ . կրկնեց անցորդը , բայց դուք
ինքնին Բնէչ շահ մասուցած էք հա-
սարակաց . Զմէ որ մեր նախնիքը Հռո-
մը գրկեցին (1) . Այս համատամ , ասաց
գիւղացին , բայց դուք Բնէչ երեկի գործ
գործեցիք . ԱԵնք , ոչինչ . Վանի
որ դուք բարի գործ չընիք . Թողէք
ուրեմն ձեր նախնիքը հանգստութեան
մէջ , նոքա իրենց գործոյն հսմեմատ
և պատիւ ունին . իսկ դուք , բարե-
կամի , խորովելու միայն արժանի էք ո .
Ինթերցովք այս առակէն շատ բան
կարող են հասկընալ տոհմական ազնու-
ութեամբ պարծենցողներու նկատ-
մամբ , բայց մենք արժան կը համա-
րինք հետեւեալ Այուանաւորը և ս դը-
նել այստեղ . որ սնապարծ ազնուականի
նկագիր մ' է :

(1) Պատմենթիւնը կ'աւանդէ թէ Հռոմին
պահապան զօրքերը մնացած ըլլալով թշնամիք եկեց
պաշտուեր էին բաղադր , և կամելով ներս մոնել ,
Այգերը սկսեր են բարձր պարզակ բառնալ . և
պահապաններն արթնցնել . որով և հրավին ազատել .

ՍՆԱՊԱՐԾ ԱԶՆՈՒԱԿԱՆ ՄԲ

Ունկանիկ ալ մնայ սուրբ՝ պատին վերայ ժանգոտած,
Թաղաղ չը շողայ քնաւին՝ դէմ ոսխին հայրենեաց.
Վանզի ինչ փոյթ ինձ համար՝ յուզի մրցիլ սրբո ՚ի վառ,
Վազել յառաջ քաջաց հետ՝ թափել արիւն խումբ ՚ի պար.

Չեն ինձ համար այս ամեն՝
Օի ես ազնուական եմ:

Ե ինականներ՝ հարթեցէք ճամբաները փոս ու նեղ,
Երեք ձիանն ու կառքս՝ որ զիս տանին ամեն տեղ.
Եւ փառք սեպեն իրենց երբ՝ իրենց վերայ զիս տեսնեն,
Օի ինձ նման վեհ մարդիկ, սոսով երբէք չը քայլեն.

Վէտք է որ միշտ ձի հեծնեմ,
Օի ես ազնուական եմ:

Խնչու պէտք է աշխատիմ. քրտինը ինձ համար չէ,
Թաղաղ պառաւներն աշխատին, ինձ քնանալ վայելէ.
Երդէն հայրս քրտնեցաւ, թողուց հանգիստն ինձ բաժին,
Կորիր, ուրեմն, աշխատանք, քեզ կարօտ չեմ բնաւին.
Դիտէք ես ինչ ցեղէ եմ,
Ինիկ ազնուական եմ:

Խնչու ըլլամ գիտնական, քաղաքագէտ և խոհեմ,
Երհեստ, ուսմունք, գիտութիւն, ասոնք ինձմէ հեռու են.
Ես գիտեմ որ գիտնականք, անարդ մարդոց սերունդ են,
Իսկ ես գրել չեմ գիտեր, ոչ ալ կարդալ այս ու բեն.
Դիտցածներս հերիք են,
Օի ես ազնուական եմ:

Ոի գիտութիւն ունիմ ես, ինձի համար օգտակար,
Բայց գիտցածս ալ լաւ գիտեմ՝ ուտել, իմենլ անդադար.
Որս մասին քնաւ մարդ մ՝ ինձ հաւսարիլ չը կրնար.
Որով կ'ապրիմ միշտ զուարթ, միայն ուտելու համար.
Վէտք է ուտեմ և իմեմ,
Օի ես ազնուական եմ:

Թաղաղ հայրենեաց վերքերը՝ մեան նեխոտ անդարման,
Ունայնութիւն է աշխարհ, չըկայ բան մը տեւական՝
Ասարակաց օգուտը՝ անձնականիս զնհեցէք,
Նորա համար խաչ և վիշտ՝ ըսպատկանին ինձ երբէք.
Վշիս համար խորհող չեմ,
Օի ես ազնուական եմ:

Ե առ երջանիկ է իմ կեանք, ինձ դէմ բաց է ամեն յարկ.
Եւ իմ ցեղս նկատմամբ, ոչ մարս կուտամ և ոչ հարկ.
Թէպէտ արծաթ քիչ ունիմ՝ և մեծ գումար շահով պարսոք.
Ասկայն հոդ չէ ինձ համար, դարձեալ ունիմ պատիւ յարդ.
Եմենայնիւ ազատ եմ,
Օի ես ազնուական եմ.

Ազնուաւթիւնս տոհմական՝ է իմ միակ իրաւունք,
Բաց յայսմանէ: սեպհական՝ չըւնիմ ուրիշ ըսկգըռունք.
Չունիմ երբէք յանցանք մը՝ խզիս վերայ ժանրացած,
Եւ ՚ի վերջ ճամբարդ եմ՝ յերկին ձեռամբ հրեշտակաց.
Երբայութեան ժառանգ եմ,
Օի ես ազնուական եմ:
Ո. Ա. Լիոնիս-Շեն:

Բ ԵՐՈՅԵԿԵՆ

ԱՌԱՔԻՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱԿԻԹԹ
ՊԱՏԱՆԻ

(Հարութակութիւն և վրջ, տես թիւ 9)։

Դեռք յաշխատութիւն, սիրո ՚
հանդիսաւ։

Ըշխարքիս վրայ հանգիստ ապրե-
լու համար՝ բնաւ բանի մը պէտք չէ փա-
փաքիւ։

Նոր մարդիկ քեզի չարիք մը կը կը հասցնին՝ զլասուած միորդ բեր։

Ուրիշ մը ռահած տեղւցն վրայ
դուք ըլ դնես։

Վիճն գովելու բան գովիւ, բայց
ամեն պախարակելու արժանի տեսած
բաներդ մի պախարակեր։

Չունեցածիդ վրայ մի մտածեր,
այլ ինչ բանի որ կարօտութիւն ունիս։

Վատուած խաղաղութիւնն անմե-
ջութեան հետ, առատութիւնը ճար-
տարութեան հետ, ապահովութիւ-
նըն ալ արժեքին հետ միացուցած է։

Ըստ հարցմունքին նաև պատուա-
խան։

Են որ բանի մը փորձ չլնէր, բան
մ' ալ չկրնար յանցընել։

Երայէ աւելի թէ որոն հետ կ'ուտես՝
քանօթէ ինչ կ'ուտես։

Ով որ շատ ատեն ուրիշ առւնը
կը կենայ, իր տանը մէջ օտարական կ'ըւ-
լայ: Ոչկն որ չափազանց զուրիշները
կը դիտէ ինքզինքը կը մոռնայ։

Վիճն պանդոկապետ. իր գինին կը
գովիւ, ամեն մարդ ալ պարկեցաւ եմ կ'ըւ-
աէ, գուն լսածին մի վստահիր, այլ
արդեանց նայէ, վասն զի շատերը կան
որ կրիւան հաւի պէս կը պտուան, բայց
հաւիթ չեն ածեր։

Համակամութեամբ համբերէ. համ-
բերութեամբ պախաւ, յարատեւու-
թեամբ աշխատէ ու նայէ որ նախք-

չափաւոր ըլայ, ան ատեն դժբաղդու-
թեան չես հանդիպիր։

Ուրդս երեք բարեկամ ունի.
սաակ' որ հիւանդանալուն պէս քովիւն
կը հեռանայ, դրացիներն ու ազգա-
կանները՝ որ մեռնելին ետքը քովիւն
կը բաժնուին, բարիք՝ որոնք միայն նու-
և ինցուան գերեզման մարդուս կ'ըն-
կերանան։

Գիտէր Այերովեէն որ չանքը պար-
գեւ մըն է, ուստի շնորհակալ կ'ըլլար
Վատուածոյ տուած կենացը ու անոր
պահպանութեանը համար, գիտէր որ
ամեն վայրիման կրնար մեռնիլ, անոր
համար պատրաստ կը կենար. Պէտք է,
կ'ըսէր, տիֆն աղլիլ, վան չի պատճառ է
եր բարի գործելուն, ուղար չի նակուանին
ալ վակնան՝ որ ատորներ չեւ բուն եր
կայրէնին իւ դանի։

Եւ ահա երբոր մահը վրան հա-
սաւ՝ հանդարատութեամբ և համակա-
մութեամբ ողջագուրեց. Ուհուընէն
քանի մը որ առաջ արև ժամանակ քա-
լելու ելեր էր, սյն վերջի անգամուն
տեսածները, որոնք քիչ ատենէն բոլո-
րովին պիտի թողուր, աւելի սիրուն
կ'երեւային իրեն. Վատորէից վրայ
նայեցաւ և ըրած բարիները միոր-
դալով մէկէն զուարթացաւ, վանի մը
ծաղկի վնատեց գտաւ, զարմացաւ,
հոտուրտաց, և օրհնեց զլատուած որ
այն ծաղկանց այնպիսի հրաշալի չմնա-
զեցիւաթիւն մը տուած էր. Ուլուա-
նեց իր ծանօթները, ուրախութեանը
սրտի որ մարդկանց վրայ ոչ մեծ ան-
վաստահութիւն մը ունեցեր էր և ոչ
ալ չափազանց յուսուցեր էր, որով ի-
րենցմէ ալ չարիք մը չէր տեսած. Իս-
տէպ կը հառաջէր բաելով, Ո՞ն, ի՞նչ չինչ
աղջը և նակուան վայրինին լը չիւն դ եւ-
իւ որ կնա հաստոցած ըլլան. Ենտին ան-
գամ մ' ալ եկաւ այս գերեզմանա-
տունս, իրեն ծնողացը հոգւայն հայ-

մար աղօթելու , իրենց հետ հոն հան
գչելէն բիշ առաջ :

Երբեք վերջին օրը, իր հոգեւորական պատրաստութիւնները լմնցընելէն ետեւ, որդիքը օրհնեց ու ասանկ խօսեցաւ. «Անայ բարով, ինչ հարաբունիւն չեմ ինչպէս՝ այլ լուս բառի պարագանիւն ու արեւադ մը, առանձ ունեցալ որին լսուիր. ի՞նչ է ինը այս. Տաճը խոզը գիշերուն ինչ է նմանի, որուն ըստը առաջած ինչ յաջրէցէ.» Անայ բարով, ես ևէ գտաւած ինչ է երկամ. որ որ բուռ ու ըստը եւ երեսներուն պիտի կատակի. «Անիսիւր բարով յաջրոյն դատաստեց. յեւ, որուն որ ինայ օգնեցաւ. Այսուծոյ մէջ մէջ ուրեմնէր ըլլայ, և ժողովրդական խօսքին միջին ընկած է.

Աւ մեռաւ, աւելի բարիք ըրաւ-
քան շնկոց, անոր համար ալ աշխարհ-
քը շուտով պիստի մունայ զինքը. բայց
հոս ամենքնիս լացինք զինքը, և մեր
աս դեղին իշխաններուն գլխաւ սրը
այս խօսքերս գրել տուաւ խաչին վը-
րայ՝ որպէս զի ոչ միայն Անրովիւն
յիշուի, այլ նաև ուրիշներն ալ սով-
րին թէ ինչպէս պէտք է առաքինի ու
քաղաքակիրթ լլլու. Վան զի ով որ
զիշառուած կը պաշտէ ու պրատանց կը
մեծարէ. Ապուածաներ է. ով որ բար-
ւոյն բարի կը հասուցանէ՝ դրէնչը է.
ով որ ուրիշն բարիք կ'ընէ առանց
շահասիրութեան՝ առափնչ է. ով որ
ուրիշներուն շատ և պնմեղ հաճոյ ք-
նեց. կ'ընէ՝ պատիւթ է, և ասոնց վը-
րայ. Կայացած է առաքինի ու քաղա-
քակիրթ բարիք.

三

1919 - 1920

• 286 •

ተናዕር ማጠቃቻዎችና ተስፋ እያወጥ
ሁኔታዎች ተከተለ ትኩስ እና ሚኒስቴር

Քակիրթ ըլլամ. ինչ որ չեմուզեր որ
ուրիշները ինծի ընեն՝ ես ալ իրենց
չընեմ:

Իմ շահս ալ աս կը սովորեցնէ . ե-
թէ ուրիշները նախատեմ՝ վրէմիսն
դրաւթիւննին կը գրգռեմ, եթէ մի-
այն իմ հանգիստ մտածեմ՝ կարօտու-
թեանս ժամանակ բնաւ մէ կը երեսս
չնայիր . Ընդհակառակն՝ եթէ ուրիշ-
ներուն ծառայեմ օգնեմ, փոխարէնը
կ'ընդունեմ, արդարութեաւք վարու-
ելով զուրիշները չեմ նախատեր, ո-
րով նաեւ վախս կը նուազի ու խաղա-
ղութիւն և յօսս կ'առաւելու : Ի՞նչ
քաղցր հաճոյքներ, որչափ իրական ո-
գուտներ չեմ ունենար՝ իմ նմաններէս
սիրելի ու մեծարգոյ ըլլալով :

Դարձեալ անձն մ' ալ կայ զւր ետ
ամեն բանէ աւելի պէտք է յարգեմ,
մէկ մը որ իմ ամենէն ջնջին ու գաղ-
տնի բաներս, ինչու ան իմ մասածու-
թիւններս ալ գիտէ, որ զիս կը խայ-
տառակէ երբ ախտերը առաքինութե-
քողով կ'ուղեմ ծածկել, որ ոչ երբէք
կը մոռնայ ախտերս՝ այլ անդադար
միաբս կը ձգէ . ասիկայ ես եմ, կամ
իմ խղճմանքն է . իշրբ բարիք մը կը
գործեմ, ո՞հ, ինչ քաղցր ախորժ մը
կը զգամ, ինչ համակամ զու արթու-
թիւն մը նեղութեանց ժամանակ որ
ունեցեր եմ որ վրաս ձանձրութիւն
ու մաղձուռութիւն մը պատեր է, եւ
ուրիշ կերպով չեմ կցած զիս հանգըս-
տագրնել՝ եթէ ոչ բարիք գործերով:

ବ୍ୟନ୍ଧିକାବୀତାକୁଣ୍ଡିଲୁ, ଏହି ପରିମାଣ
ଦେଖିବାକୁ ପରିଷକ ଆବଶ୍ୟକ ନାହିଁ, କିନ୍ତୁ ଯଦୁକାରୀ
ଦେଖିବାକୁ ପରିଷକ ଆବଶ୍ୟକ ନାହିଁ, କିନ୍ତୁ ଯଦୁକାରୀ
ଦେଖିବାକୁ ପରିଷକ ଆବଶ୍ୟକ ନାହିଁ, କିନ୍ତୁ ଯଦୁକାରୀ

մանակ, որուն մէջ և գիշերուան ահաւոր ժամերուն, կը խռովիք զի՞նքը իր գործոցը ժամանակ ու զուարձութիւնները կը դառնացընէ : Անելի խաղաղ ու զուարժէ է արդար մը բանտին մէջ քան չարագործ մը պալատներու ձախութեանցը մէջ :

Իմ փափաքս այն չէ արդեօք որ երջանիկ ըլլամ, ուրեմն ինձի աւելի շահաւոր է որ բարի ըլլամ :

Իայց շատ անդամ աս ալ կը պատահի, որ Անի ըլլի առ յափորդ ճնաց խօսքն ալ ըստեմ : Ուարդիկի իմ արդարութիւնս չեն գիտեր, գիտաւ որութիւններս կը զրպարտեն : Կրնան ըստել որ միայն իմ շահուա համար ես բարիք կը գործեմ, շարերը իրենց շնկոցվը զիս կը վստահամբաւեն, կեղծաւորն ու շղզրոթը կը յափշտակեն ինձմէ այն պաշտօններս որոնց ես արդեամբ ու բարիք գործելով արժանի եղեր էի : ապերախտը՝ ըրած բարեգործութիւններովս եղանելով կ'ուզէ ինձ վնասել . տեսնեմ պիտի նաեւ անդգամի յաջողութեան մէջ, և առ արթինն ընկըսուած . պիտի տեսնեմ դ արձեալ որ զօրաւորը իր ամեն կամբը կը կատարէ և ուրիշները զինքը կը պատուեն, իսկ անդին ինեղձ արդարը՝ որ միայն համբերութեամբ կրնայ իրմէ զօրաւորին դէմն առնուլ, ինչուան առօրեայ հացին կարօտ մնացած իր ընտանիքը պահելու համար :

Իայց թափանցեր եմ արդեօք իրենց սրտին խորը . տեսներ եմ մէկուն քաշած նեղութիւնն ու մէկալին վայելքը : Կրնամ Ենթագրել անդգամին տանջանքը նյոն իսկ իր անօրէնութիւնները ի գործ դնելու միջոց երբոր գոր

երեւնայ : Ե՛ուզէի ես իմ վիճակս չարագործին հետ փոխել :

Եւ վերջէ՝ օրը լրիկուն չեղած պէտք չէ գովել . շատ անգամ չորին յաղթանակը սգոյ կը փոխափի : Ծեռայ ամպարիչտը կաղնիի ոչ պէտ կանգուն ու հաստատուն, քէչ ըն եռցչ անցոյ՝ ու կայծակը մսիխ դարձաւցեր եր : Ո երջապէս, ամեն բանին եռոր կը հառնի, հասակդ կ'առնուա, Շըներդ կը պազին, մահուան կէտք կը հանի, եւ ան ատեն :

Ենթագրենք նոեւ թէ արդարը բոլոր իր կենացը մէջ զրյագրուաք և արհամարհուի, թշուառութեան մէջ ըլլայ ու շարչարուի, բայց բնչ են կենաց այս քանի մը օրերը : Այս կեանքէս ետեւ ուրիշ անվախաւն կեանք մը կուգայ, ան ատեն վարձչն ու պատիմը չեն սիսալիք : վան զի Երատան է պուողը՝ որ ամեն բան կը տնանէ, և չխսրէր անձինքը, ինքը որ եռաթեամբ արդար է :

Ուրեմն պիտի ինամմ ես ալ իր ձեռքը, այն ատեն Բնչպէս կ'ուզէի որ ըլլամ :

Կյառուած մեզի առաջին պատուիրունքը աս առուաւ որ զինքը սիրենք, և այս առջի պատուիրանին նման ուրիշմալ որ մեր ընկերն ալ մեզի պէտ սիրենք :

Ուրեմն ուրեմն զամենքը, բնաւ մէկու մը շվիասեմ և ձեռքէս եկածին շափ բարեգործութիւն ընեմ ուրիշներուն . վերջապէս, բայց արսքուն ու ՔԱՆԱԳԱԿՐՈՅ՝ ՎԱՆ ԶԻ ԵՐԵՒԱԿ Կ'ՈՒԶԵՄ ԸԱՎԱ :

Ենթագրելու

Յ. Ա. Յիշրուելուն

Հայել 1 Եպիմի 1866:



Ե Ր Գ

ԸՆԴ ԳԱԼՈՒՍ ՕԳՈՍՏԱՓԱՌ ԿԱՅՍԵՐ ԱՀԱՏՐԻՈՅ

Համբուեաց Այզիմ լերամբդ համբուն,
Ընդ Վեհապանծ նոր Այցելուն.
Ուր ի սուրբ սէր վառեալ տեսոյդ,
Դիմէ ահա ի ծոցդ սիրուն :

Ծնկալ արդ զայս Այր գերակայ,
Օքրանսուն ՅՈՒՆԻ Այքայ .
Կանքնեա սըմա փառաց կոթողս,
Ի յիշատակ Քեզ մշտակայ .

Արկ դու ի խորս մոռացութեան,
Օյիշատակս քո տիրութեան .
Ուր քեզ երեմն պատահեցան,
Ուր, հուր, երկաթ նախճիք արեան .
Օքեցիր այժմիկ զյնծութիւն,
Փոխան այնցան սդոց անհուն .
Խաղաղութեան է սերկեան դար .
Ուր չիք ռազմից ձայն և լալիւն .

Ուր թագաւորք խաղաղակը,
Յայց ելանեն միմեանց ի սէր .
Դիտելով թէ զայս պահանջեն ;
Իւրեանց օգուտ և Արկնից Տէր :
Ծնկալ և դու մեծդ Այքայ,
Օձօն սիրոյ սուրբ Այզիմայ .
Ուր ներողեան առհաւատուեայ,
Յառատ սրտէ հիւսեաց քեզ նա :

Անցալոգուտ կենացդ անգին,
Ուր եւս համակ ձեսք Այզիմին .
Ուաղթեացուք միշտ շըթան բագում,
Ի մեծ նըպաստ մարդկան ազգին .
Տէր դու պահեամ ի խնամն քոյ .
Օ Դէտ պետութեան Աւատրից .
Օօրացն զայս, խաղաղութեան,
Կալ միշտ պաշտպան ի փառս քոյ :

Ա. Ա. Տ. Արեգակնեան Տէրուանիւրոյի:

ԵԿԱՏԱՐԻՆԵ Բ. ՌՈՒՍՍԱՑ ԿԱՅՍԵՐՈՒՀԱՆՑ
ԱԴ ՄԻՄԵԾՆ ԿԱԹՈՂԻԿՈՆ ՏՈՒՆ
ԱՐՏՈՆԱԳԻՐՆ

Վիսնի անցեալ տարուան թիւ 4.
ամսագրոյն մէջ հրատարակեցաւ Աշ-
կատարինէ Ուսւաց Լայսերուհաւոյ մէկ
հրտավրուսակը տու եւալ Խրիմու Հայ
Պաղմականաց. և խոսուացեր էինք այս
օրինակ թղթերն իբրև պատմական յի-
շառակարաններ հետպէտէ ի լցո ըն-
ծայել ձեռք ինկած ժամանակ: Ուստի
այս անդամ եւս կը փութամբ հրատա-
րակել նորին բարեյիշատակ Լայսերու-
հայոյ սուրիշ մէկ արտօնագիրը զրբ
1768 տարւոյն յունիս 30 ին, այսինքն
տուննէն 11 տարի յառաջ շնորհած է
երից երանեալ Ալմէօն կաթողիկո-
սին ամենայն Հայոց՝ սուրբ Վշիմած-
նի: Այս առաջիկայ կայսերական ար-
տօնագրին մէջ յայտնի կ'երեւի Ուու-
սական ամենազրուած կառավարութե-
ժամանակ առ ժամանակ բարեգէպ
առիթներու մէջ առ ազգս Հայոց
ցոյց առւած գթութիւննին և մաս-
նաւոր համակրութիւննին, մանա-
ւանդ Հայաստաննեայց առաքելական
և ու զլամակա սուրբ Աշեղեցւոյ վրայ
իրենց յայտնած ակնածութիւննի ու
կարեւորութիւնը, որով միշտ իրենց
փախաքն յայտնած են անոր ամբող-
ջութիւննը յարգելու և պաշտպանելու
լիուլի արտօնութիւններ շնորհելով
ժամանակի սրբազն Հայրապետացն,
որ բատ հին սովորութեան և ծիսից
վարուին բալոր Ուուսական աշխար-
հին մէջ գանուող Հայք, և նոյն ի-
րենց հայրենի օրէնքը պահեն յաւե-
տեանս ժամանակաց: Այս մաօք գըր-
ուած է նաև ներկայ արտօնագիրս
ալ, որուն վերջը իւր շնորհակալը-
թիւնը կը յայտնէ արժանայիշատակ
կայսրուհին Ալմէօն կաթողիկոսի կող

մէն ընդունած քանի մի սրբոց մա-
սունքներուն համար:

Ուուսաց վեհափառ Զառերուն առ-
աջբա Հայոց ցոյց առւած այս օրինակ
շնորհները, ամեն Հայ անհատ կը
պարտաւորի երախտապարտ ոգւով
ճանչնալ, մանաւանդ ուուսիսաբնակ
Հայերն, որոնք անդադար կը վայելեն
այն օրինակ կայսերական շնորհումներ
և աղասութիւններ. և յոյս ունիմք
որ ներկայ ամենազրուած վեհափառ
կայսեր Վշիմանդր Ակողայելիչի լու-
սաւոր գաղափարներուն և վեհանձ-
նական սկզբանց շնորհէւր աւելի ազա-
տութիւններ պիտի վայելեն մեր ազ-
գայիք, ինչպէս որ կը վայելեմք մեք
(Օ) ամանեան բարեինամա պետութեան
երկրին մէջ բնակող օսմանցի Հայք:

Այս արտօնագիրս ալ ննչպէս յայտ-
նի է, անհարթ ոճով թարգմանուած
է ութ տարի յետոյ, ձեռամբ սահապ
Վշիմակելի որդի մահտեսի Յովհաննէ-
սի Աւալանեանց բնակեալ Յէժտէր
խան քաղաքի, ի թուին 1776, նոյեմ-
բեր 2. վասնորոյ տեղ տեղ մութ և
անորոց կը մնան իմաստը. Վարեցաղդ
կը համոզէնից զմեզ եթէ ձեռքերնիս
ունենայինք բնագիրը (որ անշուշտ
սուրբ Վշիմանի մոյր Վշուոյն քան-
ձատան մէջ պահուած կը լինի), և նոր
թարգմանութեամբ աւելի հարազատ
իմաստներով ի լցո ընծայէինք. Յուի
թարգմանութեան կուտանք հայերէն
բնագրիս Լասպի և Ակրաս կաթողիկո-
սաց ըսածը, զորս պարտիմք ոչ կաթռ-
ղիկո՞ այլ կաթողիկոսական փիսանորդ-
ներ կամ նուուիրակներ իմանալ, ըստ
որում յիշեալ 1724 և 1726 թուական-
ներուն աեր Վշատուր և աւեր Կարա-
պետ կաթողիկոսունին էին, և Լասպի
ու Ակրաս ըսածներն ալ յիշեալ կա-
թողիկոսաց կողմէն այն ժամանակ Ուու-
սաց վեհափառ Խիստակալներուն ներ-

կայացող անձինքն են, ինչպէս Դաւիթ վարդապետը Արմեն կաթողիկոսին կողմէն ներկայացած է:

Հառամիկ արտօնադրին օրինակը:

“ Ողբուժութեամբն Կյառուծոյ մեք Եկատարինէ Երկրորդ, թագուհի և ինքնական ամենայն լուսաց կապովու, Քիչով, և ըստ իմիրու, Նովու-՛ որութու, Դշեց Դաշնուու, Դշեց Դաշնուու, Դշեց Արքու, Թագուհի Քլանդիկու, և մեծ Տիկին Սմոլենց կու, Խարանցկու, Կոլեցիկու, Թըլլեցկու. Բները լուսաց կու, Վացկու, Խողարցկու, և ազրոց. Թագուհի և մեծ Տիկին Նովու-՛ որութու, Նիզովու երկրի, Զերնի, Դորցիկու, Շուռա տովու, Երեսլաւու, Բելոզբեցկու, Ուգորցիկու, Ըսդորցկու, Լոնդենց կու, և ամենայն հիւսիսային կողմանց հրամանող և թագուհի Խմբրցիկու երկրի և Այսուտանայ ազնուաց, և այն, աէր և թագուհի և վարող.”

« Հասուք ական Պատրիարք Արքա պան Արմեն կաթողիկոսի և այլ ամենապատռելի աղջին Հայոց մեր կայսերական գթութին շնորհելով յայտ առենքո այս մեր նախարինամութեան հրամարտական, որ անդ եղեալ ՚ի մեծն Հայոսատան Վաղսրչտապատու՝ Արմեն կաթողիկոսին և ամենայն Հայոց Հցին և իւր ուղարկեալ ՚ի թագուհութանիստ մայրաքաղաքն մեր Աօսկոֆ (Ասպուռա) ծայրագոյն Դաւիթ վարդապետին. եւ իւր նամակաւն ՚ի մէջ խնդրեաց՝ որ շնորհու առնեմք իւր կաթողիկոսական Աթոռույն ՚ի բարձրաթողիկոսական կայսերական հրամարակառ ու որ եղիցի նոյն Աթոռն հասաւասուն ՚ի ներքոյ իւրօւմ հրամանի մինչ ՚ի յաւիտեան, նախարինամութեամբ և շնորհու մերով, որպէս յառաջ մեր երանեկի նախնիք յաւիտեանական անուան արժանիք յիշաւաւ

կելոյ, որպէս մեծ թագաւորն և կայուրըն Գետրոս: Եւ մեք թագաւոր և ինքնակալ թագուհի Եկատարինէ Վալեքսիովինայ, պատուելի Հայոց ազգին վասն քրիստոնէութեան, մանաւ աւդ մեք ինքնակալ գթութիւնն պահպատ նելով, որպէս յառաջ այլ թագաւորոք տուեալ են հրովարտակ, ՚ի թուին 1724, և ՚ի 1726 ին, նոյն ժամանակի կաթողիկոսացն, Եսային և Երփիսին իւրեանց վէրիներացն և տանուտեարց բայանդակ Հայոց ազգին: Վեր ինքնակալ նախարինամութեամբն Վառուծոյ հրամանաւ պահեմք նոյնպէս մեք եւս, կամօք վերսիշեալ կաթողիկոսին Արմենի և իւր աթուակալացն, առ մեք Ուռուսաց թագաւորութեան երկրին եկեալ Հայոց ազգին իւրեանց հաւատով և հոգեւորական կտնոնաւու վկանեղեցական կարգն ունիցին իւրեանց օրինօք որպէս յառաջ եղեալ են նոյն ազգաւ: Եւ յորժամ եկեալ յեն ազգին Հայոց, թէ եսոյիսկուսն և թէ այլ կարգաւորք իւրեանց Կաթոռ վկասի վկայութեան գրովն, առանց նորին հրամանին մի լիցի, ընդդաւնին ՚ի մեք թագաւորական երկրին. այսպէս մեք սինօրաց փաշայիցն ֆէրման տուեալ է: Եսային ծանուցանեմք պատույ արժան որբազն Արմեն կաթողիկոսին և պատուելի Վելիքներաց և այլ ամենայն Հայոց ազգին, մանաւանդ ՚ի մեք Ուռուսաց թագաւորութեան երկրին եղեալ Հայոց, որ ՚ի ներքոյ մեք Աթենութեան կայսերական պահպատ մեծն գթութեանն են:

« Եսինպէս կամիմք ծանուցանել որ յուղարկեալ է մեզ Արմեն կաթողիկոսն ծայրագոյն Դաւիթ վարդապետիւն մասունք սրբոց: Ծովհաննու Ակրտին, սրբոյն Հայփափմէ կուսին, սրբոյն Գետրագայ զօրավարին, և մասն Եյեան առաջանին, յասուեկ մեք կա-

մօքն լնդունեցոք և վեր առողք ՚լյոն սիէս և այլ եւս յիշեմք զի զծայրագոյն Դաւիթ վարդապետն՝ կրկին տեղը ցս յետ ուղարկեցաք յիւր կաթողիկոսի Վթոռն. և այս մեր կայսերական հրարվարտակաւն ճանապարհ արարաք. և նա կարող է բերանով իւրով լիսպին ծանուցանել բովանդակ Հայոց ազգին մեր իւրեանց վերաց որբան կայսերաք կան գթութիւն և պահպանութիւն ունիմք հանդերձ մեր թագաւորանիստ քաղաքաւն՝ որ է Սահմ. Պէտ ըոսպութը.

“ Եշ ահա մեր թագաւորական մեծ մեօհրովն կնքեցաք յունիսի 30. 1768 թուին Քրիստոսի ո. ”

ՀԵՄԸՆԵԿԵԳՐԱԿԱՆՔ

La visite de S. M. I. et R. apostolique l'Empereur François Josef, a produit, en Terre Sainte la plus grande et salutaire impression; a relevé surtout les Chrétiens plus qu'on ne saurait dire. En effet, sans parler de la dignité et présence véritablement Royale de l'illustre Hôte, que vous avez eu occasion d'admirer à Constantinople même, de sa parfaite bonté et amabilité; qui aurait pu voir un des plus grands et puissants Souverains du monde se prosterner humblement en voyant la Cité Sainte, adorer avec la plus admirable piété les grands Sanctuaires de Jérusalem, en montrant que le pèlerin du sang de Godefroi de Bouillon, la première tête couronnée qui ait mis le pied dans la ville de David, après l'Empereur Frédéric 11. son antécéssor, en 1229, adore et vénère les grandes mémoires du Rédempteur comme le dernier de ses sujets.

La libéralité de sa Majesté a été vraiment royale. Outre la somme de 10,000 fr. pour les pauvres de Jérusalem, de 4000 pour ceux de Bethléem, de 2000 pour ceux de Jaffa, 1000 pour Ramleh, de cadeaux et de rémunérations magnifiques à l'escorte armée (10,000 fr.) aux gendarmes, aux gens de la suite de toute catégorie, Sa Majesté a donné 120,000 fr. pour la restauration des églises paroissiales Latines de Bethléem et de Jérusalem, 20,000 pour celle que le Patriarche Latin bâtit en ce moment, puis 2000 ou 1000 à tous les Sanctuaires qu'Elle a visité, outre des calices, chasubles etc.

Une grande quantité de décosrations a été distribuée, entre lesquelles je vous nommerai le Grand Cordon de Léopold à S. E. le Valy de Damas Rachid Pachâ, celui de François Josef au Gouverneur de Jérusalem Kiamil Pacha, celui de la Couronne de Fer à Mg^r Valerga Patriarche Latin, puis des décosrations à toutes les fonctionnaires Ottomans, officiers de troupe, médecins etc, qui ont été de service dans le circonsta.

Notre Patriarche Mg^r-Isaïe a reçu une magnifique Croix pectorale en saphirs.

Աւարից վեհափառ կայսրը, Քրիստոսի անօրինական սուրբ Տեղեաց վրաց իբրեւ պարզ ուխտաւոր մը ջեր մեռանդ ոգւովի իւր ու խոն ու երկրը պագութիւննել մասուցած ժամանակ, իբրեւ վեհանձն և բարեպաշտ թագաւոր՝ իւր առատաձեռնութեամբն և անշանաւոր և արժանի յիշատակաց ու զորմութիւններ և պարզեւներ թռոզոց սուրբ երկրիս մէջ. որոնք հետեւեալներն են, լրաւսաղէմի աղքատաց համար 10,000 ֆրանք, 14,000 մէջէմի աղքատաց համար 4000 ֆրանք, և 2000 ֆրանք կապաէի և 1000 ֆրանք Ուշմէմի աղքատաց համար. Այս երկրի մէջ իւր հետոր շշագայոց զօրաց և զինուորական ամէն աստիճանի անձանց իւրաքանչերին ըստ իւր արժանաւուրութեան իբրեւ հասուցումն և պարզեւ շնորհեց ընդ ամէնը 10,000 ֆրանք: Այլ և 14,000 մէջէմի և լրուսաղէմի թեմական լատին եկեղեցեաց նորոգութեանցը համար պարզեւեց 120,000, նմանապէս և ասինաց կղերին ձեռքն եղած սուրբ տեղերուն ուր որ լորին և համարութիւններ պըտուցաւ 2000 էն մինչեւ 1000 ֆրանք, աստիճանէ զատ է նաեւ պարզեւած եկեղեցական անօրիներն ու պատուական շուրջաւոները և այլն:

Բաց ՚ի սոն սղորմութիւններէն ու պարզեւներէն, արժանաւոր անձանց ևս պատուց նշաններ շնորհեց, ասմանց մէջ նշանակութեան արժանի

Են | Էսփոլովի մեծ ժառաւէնը, որով պատուեց Դամակոսի կուսակալ վկամ. Քաջու փաշայն, և սուրբ քաղաքի կոսուալարիչ Վերամիլ փաշային շընորհէց Գրանտուա յազէֆի նշանը. Նմանասպէս և տեղւոյս | ատինաց պատրիարք Դեր, Վալերիային համար թուզուցած Արքաթի թագին նշանը. Թուզուցած ըսինք, ըստ որում յիշեալ պատրիարքը սայն միջոցին Հոռոմ կը գտնուի արեւմուեան եկեղեցւոյ նոր բացուելիք ժազավոյն ներկայ լինելու համար :

Ուսնաւոր յիշատակութեան արժանին է նորին ամենաբարեպաշտ կայսեր որբոց Քաղաքիս Պատրիարք ամենապատիւ Տ. Ասայի սրբազնան Հօր Ճնորհած ականակուռ պատուական խաչը կրծքի վրայ կամելիք, որուն գըլ խաւոր քարինքն են շապիղայ և անոր բոլորուիքը Հովանափոյ ընակիր քարեւրով զարդարուած : Սուրբ Քաղաքիս Աւարիոց վեճմ. Հիւպատոս և հայազգի փոխ-Հիւպատոս մեծապատիւ Փասպալ Յակոբ աղային յիշեալ պատուական ընծայն Լ. Վեհափառութեն կազմէն Ամենապատիւ սրբազնան Պատրիարքին մասուցած ժամանակ յայտնեցին միանգամայն Լ. Վեհափառ կոյսեր անշափ շնորհակալութիւնը, որուն պատճառ տուած է սուրբ յակովուայ վանքը եկած օր իրեն եղած մած ու փառաւոր ընդունելութիւնը Բաղաքիս նշանաւոր հսյկազունը

և Ա. Ծթուաց սիրելի զարակը Պ. Յ. Պապալ Աւարատեան, բաց ՚ի ասպետական նշանէն, զոր արդէն յայտնած լինք, Փոխ-Հիւպատոսութեան պաշտօն եւդ ստացաւ Աւարիոց Օգոստական կայսրէն ՚ի վարձ իւր հաւատարի, աշալուրջ եւ արիաջան գործակատար Ամեծանաւոր Փորձատրեց, և ան համար գւրախացան :

ոչ միայն Ա. Ծթուաց Ուխաբանութիւնը և տեղւոյս Հայազգի ժողովութերը, այլ և համայն օտարազգիք, որոց առջեւ այնչափ յարգ և ուստիւ ունի Աեծապատիւ նոր Փոխ-Հիւպատոսը, որչափ իւր ազգայնոց առջեւ, Քաջայոց ենք ըստ ամենայնի, որ շուտով աւելի բարձր աստիճանի պիտի արժանանայ ՚ի պատիւ իւր փութաջան գործունէութեան և ՚ի պարծանա բոլոր ազգայնոց :

Այսոյ 25 ին Ամենապատիւ Աըրբազնի Պատրիարք Հայոց քարոզական գաւազնի իշխանութիւնն ասւաւ, Արժ. Անլիքսեղեկի վարդապետի Տէր Դրիգորեան Աուրատեանց և Ամակար վարդապետի, յորոց առաջնորդ օդափոխութեան համար ճանապարհորդութեան ենթալով՝ վեց ամիս ժամանակ բացակայ պիտի գտնուի Ա. Ծթուէս հաճութեամբ Արբազն Պատրիարք Հօր:

Այս արբի իրատ քազմութիւ են Ուսնաւոր սրները, որոնք շարունակ մեծ խումբերով ստոր Քաղաքու կուգան:

Բայց Հիւպատի Ա. Օննդեան տաճարին մէջ Յայնք կրօնամալ գժուութեան հրդէն մի արծարծելու ցոյցեր ունեցան Հայոց սեպհակոնութիւնց նկատմամբ, բաց բոյը քրտածուած շուտով մարեցաւ, և առ այժմ խաղաղութիւնը սիրած է գէթ արտաքուստ :

Օ.ԱՒԵՐ ՃԵԼԻՔԻ

(Հարանակութիւն . առ թիւ 6).

24. Գող մի վաճառականի մը կատակերգութեան տեղը մտնելը տեսնելով, գնաց անոր ետևեէն՝ յուսալով որ նորա թաւիչէ վերարկուին վերայ եղած ոսկիէ կոճակները յափշտակէ . և աղէկ յաջողնելու համար անոր ետեւի կողմէ կեցաւ : Խաղին առաջին մասը լըմինալու միջոցները գողը անոր վերարկուին վրայէն սկսաւ կոճակները փրցնել . վաճառականը զայն տեսնելը՝ կամացուկ մի իր գրպանէն դանակ մի հանեց, և ժամանակը այնպէս յարմարցուց որ գողին ականջը կըտրեց : այն ալ սկսաւ պոռակ ականջն ականջը . վաճառականն ալ իւր կողմէն՝ կոճակներու, կոճակներս : Շանէ ահաւասիկ քու կոճակներդ, ըսաւ գողը : Շանէ ահաւասիկ քու ականջդ ալ, պատասխանեց վաճառականը :

25. Գիւղացի մի տեսնելով, որ ծերունիները կարդալու ժամանակ ակնոց կը գրծածնէն, ակնոց մի գնելու համար մօտ եղած քաղաքը գնաց, և յատկապէս այս գործին համար ակնոցավաճառիկ մի քով երթարվի իւր միտքը յայտնեց և այն ալ անմիջապէս գթին վերայ զցոգ մի ակնոց դրաւ : Գիւղացին փութով գիրք մի առաւ, և բաւնարվ տեսաւ որ բան մի չէր արժեք . վաճառականը խանութին մէջ եղած ամենէն աղէկներէն ուրիշ քանի մի զցոգ ալ տուաւ, բայց գիւղացին անոնցմավալ չէր կրնար կարդալ լի երթապէս ակնոցավաճառը անհամբերութեամբ անոր ըսաւ . բարեկամ կարծեմ թեմ թէ գու ամենեւին կարդալ չէս գիտեք : Գիւղացին ըսաւ անոր, եթէ ես կարդալ գիտնայի, քու ակնոցներդ թէնչ պիտի ընէի :

26. Կասկոնացի աղջուական մի ամենեւին սաակ չունենալով, լեց որ պանդոկապետին մէ կը աղջուակիոնի մի տպտակ վարնելուն համար, տասր ըսկուդ տուժելու պարուաւորած է : Ասիկայ պանդոկապետին իջեւանը գընաց բնակելու . երեք չորս օր այն տեղ մնալով՝ իւր պարագը վեց սկուդի կը համար : Վզնուականը նոյն տեղէն եւ լելուս միջոցին՝ պանդոկտոպետը իմոցուց անոր որ իւր պարագը տակաւին չէ զբարած, և գինըը գոհ ընելու աղաչեց : Շաւ անոր կասկոնացին . սիրելի պարոն ստակ մի չունիմ, եթէ գու ստակը կը կուզես՝ ազտակ մի զարի ինձի, և մնացածները տուր, ապտակը՝ ինչպէս որ գիտես, տասր սկուդ կ'ածէ, ես վեց սկուդ միայն պարուաւոր եմ :

27. Լիդոսասարդ մի իւր անհնազանդութեամբը հօրը համբերութիւնը հատցուցած էր, Օր մի հայրը զայն սաստկապէս պատժելով, գլուխը քաշնի մի տեղէն վիրաւորեց, և վիրաքայքը բերել տալրվ ըսաւ անոր սր, բժշկութեամ համար բան մի չը խնայէ : Տղան տեսնելով որ գործը իւր հօր վրայ ծանրի կը նատէր, կ'ըսէր ինքներէն ստուգիւ հայրս մէկմալ զիս ծեծելու պիտի ընդունայ : Շայց հայրը անոր սիրավելը շուտավ իմացուց, երբոր առողջացաւ, վիրաբօժին իւր տղան առջեւ հարցուց թէ որչափ կը պարտաւորիմ : Պատասխան տուաւ վիրաքայքը՝ թէ երեւ սուն սկուդ, ահաւասիկ երեսաւն սկուդը հայրը, և դարձեալ երեսաւն սկուդ ևս թէ որմիւտանդամ ծեծ ու տեղը փափառ ունենալու ըլուց :

28. Լիքու պղոփիկ մանչ իրենց գիւղին մօտ մեծ ծառի մի տակ ընկայ մի գտան . այս իմա է ըսաւ : Վետրուաք, վասըն զի յառաջ ես տեսաւ . ոչ, այս ինձի կը վիրաբերի ըստա : Յովհաննէոր վասն զի դետինէն ես վերցուցի : Առ

տով մեջէրնին մեծ կռիւ մի ծագեցաւ .
Երիտասարդ մի որ ուղղակի այն տե-
ղէն կ'անցնէր , ըսաւ անսնց՝ թէ ես
ձեզ պիտի հաշտեցնեմ . Երկու պրզ-
տիկ տղայոց մէջ տեղլ կայնեցաւ՝ ըն-
կոյզը կոտրելով ըսաւ . փեճեներուն
մէ կը առաջ ընկոյզը տեսնազին , և միւս
կոտրը գետնէն վերցնողին կը վերա-
բերի , իսկ մէջնը ինձին կորած գա-
տաստանիս վարձքին համար Այս դա-
տաւորը խնդալով մի սա խօսին ալ հե-
տեւցուց , գտատատաններուն սովո-
րական վերջը այս է .

29. Ի՞ննաստեղծին մէկը օր մի ազ-
նուականի մի տեսութիւն ընելու գը-
նաց . ազնուականը զայն գուռը տես-
նելով , ըսաւ աղախնոյն բաւական
բարձր ձայնով բանաստեղծը լենու-
չափ . ըսէ անոր որ հա չեմ : Իշխափնը
ըսաւ ու ետ գարձաւ . Քանի մի օրէն
վերջը ազնուականը բանաստեղծին
տունը գնաց այցելութիւն ընելու , և
քանի մի գործերու վկացօք խորհուրդ
հարցնելու . բանաստեղծը առանց
գուռը բանալու ըսաւ անոր՝ թէ ես
հս չեմ : Ինչպէս , կրկնեց ազնուա-
կանը , ինձի հետ կը խօսիս , և գու-
հոդ չեմ : Պատասխան տուաւ բանաս-
տեղծը . գու չես ու զեր հաւատասլինձ ,
որ ես հետդ կը խօսիմ , սակայն աղէկ ,
քանի մի օր յառաջ ձեր աղախնոյն հա-
ւատացի . գիտոցիք պարսն որ ես տու-
նըս եմ , բայց քեզի համար հս չեմ :

30. Քաղ մի համացուկ մի տուն
մուաւ ուր տեղ շատ մի թօշակաւոր
աշակերտոներ կային , ձարտարութեամբ
մը երեք վերարկու գողացաւ . և գը-
նաց : Աստիճաններէն իջնալու ատենը
տնոր աշակերտ մի պատահեցաւ որ
այն տունը վարձով կը բնակէր . ասի-
կայ այն վերարկուները տեսնելով , զար-
մանկով մի անոր հարցուց , մւակից գը-
ասծ ես այս վերարկուները : Պատաս-

խան տուաւ գողը առանց այլայլելու .
քանի մը պարտնոյք տունին ինձի մաք-
րելու համար Ծատ աղէկ մերիներնալ
մաքրէ ըսաւ աշակերտը իւր վերարկուն
անոր տալով , վասն զի օձիքը լուաց-
ուելու իմուտ կարօտ էր , բայց մին-
չուկ ժամը երեքը պէտք է որ բերես :
Դիմուս վկայ չեմ պակսիր , ըսաւ գողը
ու չորս վերարկուն տուաւ գնաց . որ
և գեռ յետս պիտի գարձունէ :

31. Աշնու ական մի ճաշիմորդ հրա-
ւիրելով , սպասաւորութեան հոգը իւր
ծառային յանձնեց : Վ'նչ բերիր մեզի ,
ըսաւ տէրը իւր ծառային , սեղանին
վկայ բերանը ծածկած աման մի դնե-
լու տեսնելով , պատասխանեց ծառան .
աէր իմ խօրոված հաւ մի է : Երբոր
ճաշողնիը սեղանէ ելան՝ կանչեց ծա-
ռային ու ըսաւ . Յովհաննէս գու-
խէլք ըսւնիս . երբոր ես քեզի հար-
ցուցիթէ ինչնչերիր , պատասխան տու-
իր թէ հաւ մի : չէիր կրնար ըսել թէ
հաւեր են ու յափնակին գործածել-
ճշմարիտը կուզեսնէ ինձի աղէկ պա-
տիւ չըրիր : Ճամանակ մը անյնիւն
վերջը երբոր քանի մի բարեկամներուն
հացկերցիթ կուտար , ծառայն աման
մի խօսած միա բերաւ . իւր տէրը հար-
ցուց անոր թէ Յօհաննէս մեզի ինչ
բերիր , իւր տիրովնէտ առած խրատը
միոքը բերելով պատասխանեց ասնք
եղ են պարոն :

(Պիտի լորունակութիւն) :

Սլքածեան Յոմիաննէս աղա . (վասն Արշակունեա
վորժաբանին Ագրիանու պօլոց :

- §. §. ԳիմիլՊ. ՎՀԿափառ. Կաթուղիկոս (2 օրի) Գեր. Անգրեան Եպիփողուտ :
Դեր. Անգրեան Եպիփողուտ :
Արժ. Թադէէս Վարդապետ Աթնանական :
Դ Սարգիս Վարդապետ Մէք Գառապահեան :
Պ Սարգիս Վարդապետ Մէք Գառապահեան :
Ռ Գրիգոր Վարդապետ Մաշնղեան :

ԹԵՐՄԱՆ

- Գեր. Ասուան Արքազան Ալպերիանիսկան Առաջնորդ
Վարապանիկ և Խմելբերի:

Արժ. Սարցիսին վարպանիկ Վարդյեանց :

Տէր Խամսիկ աւագ բանեանց Սահանաւուի :

Տէր Մատիս աւագ քահանաց Սարգսենեանց :

Տէր Միկուտ աւագ քահանաց անք Գրիգորյանց :

Տէր Ֆրիդիկ աւագ քահանաց Օքբելիսանց :

Տէր Կառապ աւագ քահանաց Դավթեանց :

Տէր Շովանին աւագ քահանաց Արարատյանց :

Տէր Մրասյան աւագ քահանաց :

Տէր Գրիգոր բանհանաց առ Բարսեղյանց :

Տէր Տիգրեան քահանաց խօսելինաթեանց :

Վեռնոց երեց Խորացիւանց ու Երբիսեանի Վարպանին :

Արմաված անց Խորացուուր արք :

Չափորեանց Կորապեա աղա :

Էնթիան անց Համբարձուուր աղա :

Էնթիանց անց Խընուիք արք : Գրավածան :

Էպապուն անց Կորապեա աղա :

Շահնին անց Յանշանէս աղա :

Գետրոս Ալեքսանդր անց : Խելուին էպապունի ու
Շահնին անց Պ. Մարգիսանու, բժշկացեա :

Խորիննեանց Ալեքսանդր աղա :

Անդրանիկունց Ցակրը աղա :

Վարդանեան Մահմասիկ Գրիգոր աղա :

Քարոզական Պ. Կարապեա, բժիշկի :

ՀԱՅՈՂԻԿԵ

- Արժ. Զարդիկու վարդապետ և
ԽԱՐԲԵՐԴ:

МУЖЧИНЫ

- չ. Յանձնանելու Ա. Խաչարիկի Քահանայ Խաչելիկան
 8. Գրիգոր Քահանաց մահմանի Մաքրիքսութեան Կ
 9. Եղիշին Քահանաց Հ. Գրիգորյան
 9. Յանձնանելու Ախմատիան
 9. Թոքման Մակերեւում (2 օրի)
 9. Կոբուրով Մ. Դավթյան

- ¶ १. ग-बुरप बृष्टिक्षेत्रान् ४. वृश्चिक्ष शैल-धूमा (५ अप्रैल
 ¶ २. उ-वर्षार्थ घ-घर्षणक्षेत्रान् ५.
 ¶ ३. उ-वास्तवी द. ६. उ-वास्तवीक्षेत्रान् ७.
 ¶ ४. जायद्वृ. ७. ८. वृश्चिक्षेत्रान् ९.
 ¶ ५. वृश्चिक्ष दृ. ९. वृश्चिक्षेत्रान् १०.
 ¶ ६. जायद्वृ. १०. वृश्चिक्षेत्रान् ११.
 ¶ ७. वृश्चिक्ष दृ. ११. वृश्चिक्षेत्रान् १२.
 ¶ ८. वृश्चिक्ष दृ. १२. वृश्चिक्षेत्रान् १३.

ԿԱՐԴ

- Գեր՝ Յարութիւն Արք եղիսկապուտ և
Տ. Բանոնարաց բահանաց ի Կիլչք ։
Տ. Ավագի քահանաց Տ. Աւելքանդըրիկան և
Սպարտէկուն կետուս աղուտ
Բարեհարաց ուսումնաբարձնն Արծնիւն ։
Գարութաշխան Յայինա աղուտ ։
Ելիսական մահանսի Փիլիպոս աղուտ ։
Ենթիքէնան Աւելուս և Քենառի ժ
Հմանապատճեան մահանեսի Ալուսի աղուտ ։
Կորուգետիւնն մահտեսի Յարութիւն աղուտ ։
Հարուցապատճեան մահանեսի Մարտին աղուտ ։
Մարտինի կարաբահետեան Յարութիւն աղուտ ։
Մարտինի կարապետ աղուտ (բարձրագ) ։
Մուշեղիւն Յարութիւն և Քինակի ։
Յանկան Գեղոր աղուտ ։
Յազութիւնն Ալիսի աղուտ ։
Յարութիւն ան Յօհաննէսի աղուտ ։
Յօհաննէսի սեան Միքայիլ աղուտ ։
Յօհաննէսի սեան Սանկտի աղուտ ։
Նշան աղուտ Երզակիսից (մորթապէտ) ։
Տամարագամեան Յայինիմ աղուտ ։
Վազարան Ալուսի աղուտ ։
Վելորուս աղուտ Հրամանակերպոց ։
Սորգիսուն Գառանիկ աղուտ Կորացոց ։
Տէրէ Յովաննանիսի սեան Ի Քինակի ։
Տ. Աւելքիսի սեան մահանսի Յօհաննէս աղուտ ։
Ումանուն Խոյսառու աղուտ ։
Ումանուն Խոյսառու աղուտ ։

ЧЕРНЫЙ

- Գեր՝ Ասեմ վանք գարդապետ Ս. Դանիէլը վանուց
Գեր՝ Եղիա Տ., Վարդապետ Առաջնորդ հետարիչ ։
Թանձնապահն Անդրիոս ։
Թանձնապահն Կեր. Ժերամ. ։
Թապահն Գարյուշ Արքանեան Ընկերութեան ։
Դանիէլը Այսպէս Յակոբ առաքէ ։

፭፻፮፯

- Տէր Գարդենի քահանա թորոտեան :
Աւանդուն Հայուրա ապա :
Դորից ապա Պատասխան Վարդապետեանց գ
Եղամեանց Աւարել ապա :
Երանեանց Յարու Վարել ապա :
Եղամեանց Գորիք ապա :
Յովակիւթեան Սորգիւն ապա :
Աւանդուն մահանուի Դոկիս ապա :
Տաղակ ապա Վարուելը (Վարուելպէտ) :
Քերուեկիւն մահանուի Յարու ապա :

ԿԵՊՐԱ

- Արժ. Դուկան վարդապետ ։
Արժանապատիւ Փօզոս վարդապետ
Դոփոցն Կիովսկի ։

ՑԱՆԿ

ՆԱՅԵԱՄԻԵՐ

Յորդոր Ազգամիրութեան	241
Կինսագրութիւն Պապալայ (Հարուստիւլ)	246
Համառօտ ստորագրութիւն Հայկածոր և Աստան գաւառաց (Հարուստիւլ)	251
Վղնուականսւթիւն	252
Մասպարծ աղնուական մը	254
ԲԱՐԻՑԱՆ - Առաքինի ու Քաղաքակիրթ պատանի (Հարուստիւլ և վէլ)	255
Լորդ ընդ գալուստ (Օգոստոսիան Վասրից) . . .	258
Լիասարինէ Բ. Ուռսաց Կայսերուհուց առ Սիմէօն Լիամուզիկոսն տուած արտօնագիրն	259
ՃԱՐԱՆԿԱԴՐԱԿԱՆԱՔ	261
Օռարձալիք . (Հարուստիւլ)	263

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Ախօնք ամեն կը հրատարակուի 24 երես բազկացեալ ութածալ
թղթով.
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մէջիսից հանգերծ ճանապարհ ծափ-
քով + կանչիկ վճարելի:
- Գ. Զատա տեսքակ առնել ուզող, պէսոց է ամեն մեկ տեսքին շրջ գա-
հելու վճարել.